



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Dorey's
Tuckerton

82
L - 76



8495 . 30 JUN 2005

32րդ Հրատարակութիւն Պատրեան Գործակալութեան

110 NOV 2011

ԹԵՐԹՈՆ “ԲԻՒՐԱԿՆ,,Ի”

32
Հ-76 այ

ԻՎԱՆՉԵԼԻՆ

ՀԵՂԻՆԱԿ

Հ. Վ. Լ. Օ Խ Կ Ֆ Է Լ Լ Օ

Թարգմ. Տ. Լինենցսկի

ՏԸ

1006
28426

03.05.2013

2331

Առաջնային մատուցում Անդրանիկ Մամիկոնյան

ԽՍՀ ԿՈ 01

Դ. Տ. Բ. 7 4 4 9 9 9 0 6 7 4 9

Ժ Ա Մ Ջ Ճ Ը Ա լ ի

ԱԿԱԴԵԱՆ ՎԻՊԱԿ ՄԸ

Հինաւուրց անտառն է սա : Սոսավող՝ մայրիները և խը-
շըրտուն մոլախինդերը՝ որոնք մամուռով ալեւորած, հանդեր-
ձով կանաչ՝ այլ վերջալոյսի մթնչաղով անորոշ են, վիթխարի
կերպարանքով կը կը կանգնին : Անոնք տխուր և մարդարէա-
կան ձայն ունեցող ծերուկ Տէրուիններու (1) նման կը կանգ-
նին . կը կանգնին լուսահեր երգիչներու նման որոնց մօրուքը
իրենց կուրծքին վրայ կը հանգչի : Մերձակայ վեհաճայն ով-
կէանը իր ժայռուտ խոռոչներէն բարձրաճայն կը խօսի եւ
անմիմիթար շեշտերով անտառին հեծեծանքին կը պատաս-
խանէ :

* * *

Սա հինաւուրց անտառն է : Բայց ո՞ւր են այն սրտերը որ
անոր ծառերուն տակ եղնիկի նման կը ցատկէին, եղնիկի
նման որ սստոստելով կը փախչի, երբ ծառաստանին մէջ որ-
սորդին ձայնը կը լսէ : Ո՞ւր է յարդառիք գիւղը, Ակադեան
երկրագործներուն հայրենիքը :

Ո՞ւր են այն երկրագործները՝ որոնց կեանքը գետերու
նման կը սահէր, գետերու նման՝ որոնք իրենց օձապտոյտ
ընթացքովը մարդագետնին շունչ կուտան և ծառաստանները
կ'ոռոգեն, աշխարհի շուքերով մթագնած բայց երկնի մէկ
նկարը ցոլացընող ծառաստանները կ'ոգեւորեն :

Ամայի են այն սիրուն արտերն ու ագարակները, երկ-
րագործներն ու ագարակագաններն ալ յաւիտեան հեռա-
ցած են: Անոնք փոշի և տերեւի նման հոս հոն տարաղնուած
են, մղեղի եւ դեղնած տերեւի նման զորոնք Հոկտեմբերի

(1) Կեղտերու քահանայ :

ահարկու փոթորիկները լեռներուն վրայ կը պտուտքեն և
հեռուն ովկէանին վրայ կը ցանցնեն :

Կրան—Բրէի այն չքնաղ գիւղին վրայ աւանդութիւն մը
միայն կայ և ա՛լոչին :

Դուք՝ որ սիրոյ և գորովին կը հաւտաք, գորովին որ կը
յուսայ, կը տոկայ և համբերել գիտէ, դուք՝ որ կնոջ անձ-
նուիրութեանը, զօրութեանն ու գեղեցկութեանը կը հաւ-
տաք, մտիկ ըրէ՛ք անտառի մայրիներուն, որոնք տակաւին
սրտառուչ աւանդավէպը կ'երգեն : Լսեցէ՛ք Ակադիոյ—Եր-
ջանիկներու հայրենիքին—սիրոյ վիպակը :

Ա Ռ Ա Զ Ի Ն Մ Ա Ս

Ա
Ակադիոյ երկրին մէջ, Մինայի (¹) հովտին վրայ, Կրան—
Բրէի (²) հեռաւոր մենիկ խաղաղ և փոքրիկ գիւղը յուռթի-
ձորի մը մէջ կը փառէր, Գիւղին արեւելեան կողմը ընդար-
ձակ մարգեր կը տարածուէին, որոնցմէ գիւղը իր անունը
կ'առնէր և ուր անթիւ հօտեր արօտ կը գտնէին : Թումբերը
գորոնք գեղջուկներուն ձեռքերը անընդհատ աշխատանքով
կանդնած էին, ալեծուփ ծովը կը պատէին Բայց որոշեալ
եղանակներու մէջ հոսանքի այս գոները կը բացուէին և
ծովուն բարերար ջուրը կը ծաւալէր մարգերուն վրայ :

(1) Մինայ՝ Ակադիոյ փոքրիկ գետերէն մէկուն անունն է :

(2) Այս գետակին հովտին մէջ մեծ մարգագետին մը կար
որուն վրայ շինուած գիւղը իր անունով Grand—Pré (Մեծ
Մարգ) կը կոչուէր :

Գիւղին արեւմտեան և հարաւային կողմերը մրգաստան-
ներ, վուշի ու ցորենի անշրջապատ արաեր կային, որոնք շատ
հեռուները դաշտին մէջ կը տարածուէին : Հիւսիսային կողմը
հորիզոնին վրայ Պլոմիտոնն ու հինաւուրց անտառները կը
բարձրանային : Լեռներուն կատարին վրայ ծովերուն մշուշնե-
րը կը փռուէին և գոլորշիները հզօր Ատլանտեանէն երջանիկ
հովտին վրայ կը նայէին : բարձրահայեաց դիտելով խաղաղ
հովիտը :

Հոն, իր ագարակներուն մէջ կը հանգչէր Ակադիոյ չըք-
նալ գիւղը : Անոր տուները ամրաշն մոլախինդներէ և կաղ-
նիներէ շինուած էին, ինչպէս նորման գեղջուկները Հենրի-
կոսներու թագաւորութեան տաեն սովոր էին շինել : Գիւղին
տանիքները յարդով ծածկուած էին, անոնց վրայ երդիք-
ներ ալ կը տեսնուէին և վարի գետնայարկին վրայ ցցուած
գոթառիքները (gable) դրան մուտքը կը պաշտպանէին :

Հոն, ամրան իրկունները՝ երբ վերջալոյսը գիւղին փողոց-
ները պայծառութեամբ կը լուսաւորէր ու բխերիկներուն
վրայի հողմացոյցերը կ'ոսկեզօծէր, սպիտակ գլխարկ դրած
և բոսոր, կապոյտ ու ձերմակ շրջագգետներ հագած տան-
տիկներն ու աղջիկները դրան վրայ նստած կ'երգէին և
վուշ կը մանէին շաղակրատ սուտայնին համար, որուն աղմկալի
ընթրտոցը նեզուկներուն ֆըռըլատուքին և օրիորդներու երգին
կը խառնուէր :

Այն տաեն, թեմին քահանան վեհանձօրէն փողոցն ի վար
կը քալէր : վազող ու ցատկող տղաքը իսկոյն իրենց խաղը կը
ձգէին՝ համբուրելու համար այն ձեռքը որ կ'երկարէր գիրենք
օրհնելու : Երբ նա աղոց մէջէն պատկառելի կերպարանքով
մը կը քալէր, տանտիկիններն ու աղջիկները ոտքի կ'ելէին
միրակիր խօսքերով անոր բարի գալուստը ողջունելու համար ;
Էժվարն ու մշակը արտերէն տուն կը վերադառնային, իսկոյն

գանդատունէն Անձէլուսը մեղմիւ կը ձայնէր և գոհունակ ,
խաղաղ հարիւրաւոր օճախներէն՝ կապուտակ մուխի սիւները
խնկարոյր ամպի նման գիւղին տանկքներէն վեր կը բարձ-
րանային :

Այսպէս , այս Ակադեան պարզուկ գեղջռւկները մէկտէզ
սիրով կ'ապրէին , անոնք Աստուծոյ և բարդէրուս սիրովը
կ'ապրէին : Վախէ ազատ էին , որ բռնակալին հետ միայն կը
թագաւորէ , ազատ էին կրծող նախանձէն որ հասարակա-
պետութեան չարիքն է : Անոնց դռները վականք չունէին ,
ոչ ալ անոնց պատուհաններուն վրայ ձողեր կային ու իրենց
բնակարանները գիւղին խակ պանակոջ սրախն եւ ցորեկուան
պէս բաց էին : Հոն հարուստը խզմուկ էր , և էն աղքատն
խակ ճոխ կ'ապրէր :

* * *

Մինայի հովտին աւելի մօտ , եւ գիւղն քիչ մը հեռուն ,
իր ընդարձակ արտերուն մէջ կը բնակէր Պէլֆօնթէն Պէնէ-
տիթը , կրան-Բրէի էն հարուստ երկրագործը և իր հետ
կ'ապրէր իր մէկ հատիկ զաւակը , ազնիւ իվանձէլինը : Այս
սիրուն աղջիկը միաժամակ կը վարէր տնական գործերը և ամ-
բոլջ գիւղին մէկհատիկ պարծանքն էր : Պէնէտիթը՝ թէեւ
եօթանասուն ձմեռ անցուցած էր , բայց վիթխարի կերպա-
րանք եւ երկաթեայ կազմութիւն մունէր : Զիւնախայտով
ծածկուած կաղնիի մը նման սրտոտ եւ կորովի էր : իր գան-
գուրները սպիտակ և իր այտերը կաղնէ տերեւի նման
թուխ էին :

Կ'արժէր տեսնել իվանձէլինը—այն գեղանի աղջիկը—որ
տասնընթը գարուն միայն տեսած էր : Սեւ էին ներա աշ-
քերը , ճամբուն քովիկը բուսած հատապտուղին նման սեւ .
այո՛ , սեւ էին ներա աչքերը , բայց իր գանգուրներու թուխ
շուքին տակէն շատ մեղոյշ կը փալիւազին : Մեղմէր ներա շունչը

երինջի մը շունչին չափ մեղմ , որ մարդին վրայ կ'արածի :
շունձքի շողուն , կիսորին , երբ նէ փարչերով տունը շի-
ուած գարեջուր կը տանէր մանդաղւորին ո՞հ ալ աչք պէտք
էր որ այդ գեղջուկ աղջիկը տեսնէր : Բայց նէ աւելի
գեղանի էր երբ վարդարանը ձեռքը . աղօթագիրքն ա-
նութին տակ առած , գլուխը նորման գլխարկ մը դրած
և ականջը օղեր անցուցած — օղեր զորս իր նախամայրերը
ֆրանսային բերած եւ իբր ժառանգ սերունդէ սերունդ
մօրմէն զաւակին կուտային — երկայն փողոցն ի վար կ'եր-
թար , մինչ զանդակը աշտարակին սուրբ նչիւններով օդը
կը ցնցէր , եւ մինչ տէրտէրը իր մշտիկով օրհնութեան ջուրը
ժողովուրդին վրայ կը սրսկէր :

Բայց խոստովանանքին երքը , երբ Աստուծոյ օրհնէքն
առած լրջօրէն տուն կը դառնար , երկնային պայծառութիւն
մը կը ցոլանար ներա երեսին վրայ և եթերային գեղեցկու-
թիւն մը անոր դէմքը կը շրջանակէր : Հոգեյոյզ երածառու-
թիւն մը լսելէ ետք , մարդերը ինչ տպաւորութեամբ որ կը
համակուին , երբ նէ կ'անցնէր կ'երթար՝ զինք զիտողները
նոյն անուշ զգայնութեամբը կը լցուէին :

* * *

Երկրագործին տունը , կաղնիի ծպեղներով ամրաշէն
տունը , ծովուն հրամայող ուսուրի մը վրայ կը կանգնէր : Դը-
րան քով մթաստուեր ժանտաթզենի մը կար եւ այծտերե-
ւուկ մը անոր շուրջը փաթթուած էր : Կամարամուտը քիչ մը
խորթ կորութիւն ունէր՝ որուն տակ նստարաններ կային եւ
ընդարձակ մրգապարտէզին մէջէն շատիկ մը կ'երկարէր ու
մարդին մէջ կը կորսուէր , ժանտաթզենիին տակ որմայեցէն
կախուած փեթակներ կային , Տիրամօր նկարին առջեւ
տեսնուած գանձանակներուն նման :

Անդին նոյն բլուրին վարօքը ջրհոր մը կար , որը

Երկաթով ամուր փակուած էր և մամռապատ առաջ մը ունէր ջիւրու կուրը ջրհորին մօտ էր Տանը հիւսային կողմը հաւնոցներ և շտեմարաններ կային որոնք տօւնը փոթորիկներէ կը պաշտպանէին։ Այս ընդարձակ բակին մէջ կը կենային լայնանիւ սայլերը գին արօները և ցաքանները։ Հոս էին ոչխարներուն փարախները, հոս կը ճեմէր սիգապանծ և խորխտ ճնդկահաւը իր փետրազարդ կանանցին մէջ, հոս կը կանչէր աբաղալը այն նոյն ճնդարեան ճայնով որով նա ապաշխարզ Պետրոսը ցնցեց։ այս ժամանակ Շռեմարանները ծայրէ ծայր խրառվ լեցուած էին եւ անոնց քովիկն էր աղաւնոցը ուր հեղու սիրուն աղաւնիները միշտ սէր կը գուէին։

Ահա այսպէս, կրան—իրէի երկրագործ իր արեւուտ ագարակին մէջ Աստուծոյ և աշխարհի հետ խաղաղ կ'ապրէր ու Խանճէլին իր տունը կը կառավարէր։ Այս սիրուն աղջիկը շատ մը սիրարկուներ ունէր։ Շատ մը երիտասարդներ, քանի որ եկեղեցին մէջ ճանուած իրենց ազօթագիրքը կը բանային, աղօթք չը որ կը կարդային այլ ներա աշքերը, պատարագիչն չէին նաժիր, Խանճէլին իրենց սիրոյ խնկարկուն էր, անոր կը յառէին իր թէ նէ իրենց խորին եւ յափշտակիչ պաշտամոնքին սուրբն էր։ Երջանիկ էր այն երիտասարդը որ կրնար ներա ճեռքին կամ պարեգոտին ծայրերուն դպչվ։

Շատ մը սիրարկուներ մութին հետ բարեկամացած Պէնէտիքթի տունը կուգային Խվանճէլինի ճեռքը խնդրելու եւ երբ դուռը կը զարնէին ու կը պապաէին որ ներա ոտքերուն ճայնը լսեն, որը դուռը բանալ կուզար, չէին գիտեր թէ ո՞րն աւելի ուժգին կը բարախէր՝ իրենց սիրաը թէ ուռնակը։

Երբ գիւղին՝ պաշտպան Սուրբին բերկրալի խնճոյքին օրը կ'ըլլար, ոմանք պարի ատեն ներա ճեռքերը կը սեղմէին և առ

կանջն ի վար սիրոյ քանի մը փոթկոտ խօսքեր կը խօսէին, որը Երաժտութեան մէկ բեկորը կը թուէր, Բայց Խվանճէլին բոլոր այս սիրարկուներուն մէջէն Գարբիէլը միայն կը սիրէր, Երկաթագործ Պամիլին որդին Գարբիէլ Լաժօնէմը միայն սիրալիր կերպով կ'ողջագուրէր, որուն հայրը բոլոր գիւղացիներէն կը պատուըրէր։ Զի անյիշտակ ժամանակներէ ի վեր, բոլոր գարերուն և բոլոր ազգերուն մէջ ժողովուրդը բարի աշբով դիտած է Երկաթագործին արհեստը։

Պասիլ՝ Պէնէտիքթի բարեկամն էր, իրենց որդիքը պատիկուց իրը քոյր ու եղայր մեծցած եւ Հայր Ֆէլիսիանը՝ գիւղին տէրտէրն ու մանկավարժը՝ Եկեղեցիին մեղեղիին եւ գիւղական երգերուն հետ նոյն դասագրքէն անոնց երկուքին Այրուբենը սորվեցուց, Երբ Գարբիէլ և Խվանճէլին իրենց երգերը կ'երգէին և դասերը կը լմացնէին չուտ մը դուրս կ'ելլէին եւ շիտակ երկաթագործին խանութը կը վազէին։ Անոնք դրան առջեւ կը կանգնէին եւ զարմանքով կը տեսնէին Պասիլը որ ծիւուն սմբակը իրը խաղալիկ մը կ'առնէր իր կաշիէ գրկին մէջ և հոն պայտը կը լուսնէր։ Զարմանքով կը տեսնէին սայլի գլխիներուն անուեկապերը որոնք, փուռին կարմիր հրատաներուն մէջ, բոցեղէն վիշապի նման կը գալարէին։

Շատ անգամ, աշնան իրիկունները երբ դուրսը մութը կը թանձրանար և դարբնոցը ամէն ծակ ու ծուկէ լսյ կ'արձակէր, անոնք ներսը տաքուկ փուռին քով կեցած՝ բազմաշխատ փքոցը կը գիտէին և երբ անոր հեւքը կը դադրէր և կայծերը մոխիրներուն մէջ կը մարէին, անոնք զուարթութեամբ կը խնդային և կ'ըսէին թէ «ահա մարտապետները ժամ կ'երթան»։

Շատ անգամ, ձմեռը բլուրն ի վար, մարգերուն վրայ ու լերու նման ցատկելով կը շմէկին։ Շատ անգամ ծպեղնե-

րուն մէջի թոչունի չէն բոյներուն քով կ'երթային և եռանդուն նայուածքով այն հրաշալի քարը կը փնտռէին, այն մոգական քարը, որը ծիծեռնիկը իր ձագերուն աչքերը բանալու համար ծովեղերքէն կը բերէ: Եռանդուն նայուածքներով այդ քարը կը փնտռէին, քանզի բաղդաւոր էր ան որ ծիծեռնիկին բոյնին մէջ զայն գտնէր:

Այսպէս, քանի մը արագաթոիչ տարիներ անցան և անոնք այլ եւս մանուկ չին: Գարրիէլ կտրիճ երիտասարդ մը եղած էր, անոր գէմքը արշալոյսին երեսին նման աշխարհ իր լուսով կ'ուրախացնէր և խորհուրդը գործի կը վերածէր:

Իվանձէլին օրիորդ մ'էր և կնոջ մը սրտին բոլոր իղձերն ու յոյսերն ունէր: Գիւղացիները զինքը և Ս. Եւլալիի արեւը կը կոչէին, զի այդ սուրբը, ինչպէս գիւղացին կը հաւտար, մրգապարտէզը խնձորներով կը բեռնաւորէր: Իվանձէլին ալ էր հետ առատութիւն և զուարթութիւն ողիտի տանէր էր-կանը տունը և զայն սիրով, վարդերես մանչերով և աղջիկներու կարմիր գէմքովը պիտի լեցընէր:

Բ

Ահա եկած էր այն եղանակը, երբ գիւղեները կը ցրտին ու կ'երկարին և նահանջող արեւը կարիճի համաստեղութեան մէջ կը մտնէ: Տարագնաց թոչունները հիւսիսի սառնապատ և ամայի ծովախորշերէն ու կապարեայ օդին մէջէն, արեւադարձային կղզիներու աւազեզրը կը չուէին: Վաղուց արդէն գիւղացիները կալը կուտը ներս առած էին և անտառին ծառերը Սեպտեմբերի ահարկու փոթորիկներուն հետ կը գոտեմարտէին ինչպէս Յակոբ հրեշտակին հետ:

Բոլոր այս նշանները երկար և դժնդակ ձմեռ մը կը գուշակէին: Մեղունները նուազութիւն գուշակողբնազդով մը այնչափ

մեղր հաւաքած էին որ ալ փեթակներէն գուրս կը թափէին: Հնդիկ որսորդները կը հաստատէին թէ ցուրտ ձմեռ մը պիտի ըլայ զի աղուէսներու մուշտակները թանձր էին:

Այսպէս էր աշնան գալուստը. քանի մը արեւուտ և տաքուկ շաբաթներ յաջորդեցին Սեպտեմբերի փոթորկալի օրերուն: Այդ խառնակ օրերէն ետքը, այն գեղեցիկ եղանակը եկաւ զոր Ակաղեան երկիւղած գեղջուկները և Ամառ Սրբոցն Ամենայնի» կը կոչէին:

Օդը անբջակի եւ մոգական լուսով մը լեցուած էր եւ դաշտավայրը այնչափ գեղեցիկ կ'երեւար որ կարծես թէ Արարշն արուեստանոցէն նոր գուրս ելած ու իր մանկութեան բոլոր թարմութեամբը նոր ստեղծուած էր: Աշխարհի վրայ խաղաղութիւնը կը թագաւորէր եւ ովկէանի խառվայոյդ սիրտը վայրկեան մը ամոքած էր: Խաղցող մանուկներու վրլվրլուկը, բակին մէջ աքաղաղին խօնքը, հաւերուն կը ուկուուքը, քնբեր օդին մէջ թեւերու բաղխիւնը եւ աղաւնիներու փուերը, սիրոյ մեղմ մրմունջին նման ցածուկ էին:

Արեւը սիրավառ մեծ աշքերով՝ իր շուրջի ոսկեղէն գոլորշիներուն մէջէն կը նայէր, քանի որ անտառին շիկորակ, բոսոր և կապոյտ հագած շողշողուն ծառերը՝ ցողի պայծառ ցոլքերով սօսիի նման կը փայլէին զոր պարսիկները լողիկներով և գոհակներով կը զարդարեն.

* *

Հիմա հանգստեան, գորովի եւ հանդարտութեան տիրապետութիւնը կը սկսէր: Ցորեկը տաքութեան հետ բեռը բռնած հեռացած էր և մարմոզ վերջալոյսը երկնքի վրայ երեկոյեան աստղը կը բերէր, ու նախիրը արօտէն տուն կը վարէր: Նախիրը գետինը տոփելէն կուգար ու կովերը իրենց գլուխները իրարու վզի վրայ հանգչեցուցած, քթերնին լայն

լայն կը բանային երեկոյեան թարմութիւնը չնչելու համար : Իվանձէլինի գեղեցիկ երինջը՝ որ յառաջապահի բոժոժը կը կրէր, հապարտ էր ձիւն—ճերմակ մորթին ու այն ժապաւէնին համար որ իր զզի մանեակէն կը կախուէր, տոտիկ տոտիկ կը քալէր ու կարծես մարդկային գորովին գիտակ էր :

Ետքը հօտաղը ծովեզրէն—որ իրենց աչքի լոյս արօտն էր—տուն կը բերէր մայող հօտը Անոնց կը հետեւէր պահան, համբերատար ու յաւակնոտ շունը որ իր բնազդին գիտակից հպարտութեամբ մը հոս հոն կը քալէր, սիգորէն իր մազոտ պոչը կը շարժէր ու մոլորող ոչխարները ճամրու կը բերէր : Երբ հովիւը քնանար, շունը հօտին խնամակալն էր ու երբ գիշերը՝ աստղային լուռթեան մէջէն՝ գայլերը անտառը ոռնային, նա անոնց պաշտպանն էր :

Աղէխարով բեռնաւորած սայլերը՝ ճահիճներէն ուշ տուն կը դառնային, շատ ո՛ւշ ծագող լուսնին հետ կուգային աւնոնը և իրենց բերած խոտին բոյրը օդը կը լեցնէր : Նժոյգները զուարթութեամբ կը խինջէին, անոնց բաշերուն ու մազիունջերուն զրայ ցող իջած էր, քանի մինչդեռ ուսներուն վերեւը չողողուն դոյներով ներկուած ու ծիրանեգոյն ծոպերով զարդարուած փայտէ ծանր թամբերը, ծաղիկներով բեռնաւորած վարդ-պառաւի նման փալիելով կը լարժէին :

Նոյն միջոցին կովկիթը՝ ճամբերատար և հանդարտիկ կովերուն կաթը կը կթէր: Անոնք խելօք կը կենային եւ իրենց ստինքներէն համաչափ և կանոնաւոր կերպով՝ փրփրացող ճերմակ աղբերակները ճընկըռտուն դաշխուրային մէջ կը վազէին : Շտեմարանները՝ բակին մէջէն լառած արձառներու բառաչիւնն և խնդացողներու քրքիչները կը կրկնէին : Քիչ ետքը ամենը լուեցին, կովկիթը շտեմարանին դուռը գոցեց, սողնակներն ու նիգերը ատեն մը լուեցին :

* * *

Անգործ երկրագործը՝ ներսը լայնրերան ու տաքուկ օնձախին քով, իր բազկաթոռին վրայ նստած՝ կը մոտածէր և կը նայէր թէ ինչպէս բոցերն ու մուխի գանգուրները՝ հըրդեհած քաղքի մը մէջի ոխերիմ թշնամիներուն նման, իրարու հետ կը կռուէին, ետեւը իր ահազդին շուքը ցնորական շարժումներով պատճն ի վեր կը սլանար, անհարիփ ծերծեքում ներ կ'ընէր ու մէկէն միթութեան մէջ կ'աներեւութանար, իր բազկաթոռին ետեւի կաղնեփայտին վրայ գծուած տաեւ բազկաթոռին կ'ը ինդային և դարակին դէմբերը փայտիւացող լոյսին մէջ կը խնդային և դարակին վրայի անազազօծ պնակները, արեւի շողերն անդրադարձնող վահանի նման, բոցերը կը ցոլացնէին :

Ծերուկը երգի բեկորներ և կազմնդի գեղօններ կը մրթամբաթար, նա այն երգերէն կ'երգէր զորս երբեմն իր հայրերը Պուրկոնիոյ պայծառ այգիներուն եւ նորմանտիոյ մրգապարատէզներուն մէջ կ'երգէին : Հօրը քով նստած էր համեստ իվանձէլինը և մասուրայ կը փաթթէր սոտայնին համար, որը իր ետեւի մէկ անկիւնը հանդարտ կեցած էր: Ուստայնին ստնտախտակները ալ չին շարժիր, լուած էր ժման ու յարաշարժ մագոգը ալ հանգչած էր, քանի որ նեզուկին մի օրինակ ֆըսըլտուքը, տկճորի նման, ծերուկին երգին կը խառնուէր, եւ այսպէս բառերն ու հնչիւնը իրարու կը միանային : Երբ ծերուկին երգը կը գագրէր, ժամացոյցին ձայնը կը լսուէր որ համաշափ շարժումով դըգ, դըգ կը զարնէր, ինչպէս եկեղեցիին մէջ երբ տիրացուներուն մեղեղին պահ պահ կը դադրի, դասին մէջէն ստնաձայներ կամ խորանէն տէրտէրին խօսքերը կը լսուին :

Մինչ որ հայր ու աղջիկ այսպէս նստած էին, զըմբռտուք մը լսուեցաւ, փայտէ մզլակը ձայն տուաւ և դուռը իր ծիսնիներուն վրայ դարձաւ: Պէնէտիքթ՝ երբ գայթարկել ունեցող կօչիկներուն ձայնը լսեց, գիտցաւ որ եկողը

Երկաթագործ Պասիլն էր։ Իվանձէլին իր տրոփող սրտով կռահեց թէ հետը ո՞վ կար։

— «Բարի եկաք» գոչեց Երկրագործը, երբ անոնք հայր ու որդի սեմին վրայ կայնեցան, Բարի եկար, Պասիլ, իմ սիրելի բարեկամս Եկուր, օճախին քով լայնաթոփին վրայ քու սովորական տեղդ նստէ։ Սա դարակէն ծխափայտդ ու ծխատուփը առ եւ ծխել սկսէ՛, զի դուն սիկառի մուխին գանգուրներուն ու փուռին դիմաց միայն Պասիլին կը լմանիս, ուրիշ ատեն դուն քեզի չես նմանիր։ Բարեկամական զուարթ դէմքդ ծուխի ողօրտքին և հնոցի կայծերուն մէջ միայն կարմրորակ ու կորիկ կը փայլի, ինչպէս հունձքի լուսինը ճահճի մշուշին մէջ։»

Երկաթագործը՝ օճախին քով, իր ամէն օրուան տեղը նստաւ և ըստաւ։

— Պէլֆօնթէն Պէնէտիքթ, դուն միշտ ուրախ ես. շրթունքիդ վրայ միշտ գեղօն ու կատակ ունիս, դէմքդ զուարթէ, քանի որ ուրիշներ չարիք կը դուշակէն և իրենց առջեւ աւեր միայն կը տեսնեն։ Դուն երջանիկ ես իրր թէ ամէն օր մեծ մեծ շահեր կը լնեն։»

Երկաթագործը վայրկեան մը լրեց և Իվանձէլինի բերած ծխափողն առաւ, սկսաւ ծխել ու ըսել։

— Այսօր չորս օր է որ Կասիէրոյի խորշին մէջ անդղիական նաւերը խարսխած ու իրենց թնդանօթները դէպ ի մեզ ուղղած են։ Թէ ինչ է իրենց նպատակը մարդ չիգիտեր, բայց ամենուն հրամայուած է որ վազը եկեղեցի գան, ուր Նորին Վեհափառութեան հրամանները իրը օրէնք պիտի հըսչակուին Երկրին մէջ։ Աւա՛զ, չարիքի կասկածները ժողովուրդին սիրտը դոլ կը հանեն։

— Թերեւս բարեկամական նպատակով այս կողմերը եկած են, ըստ Երկրագործը, թերեւս տարածամ անձեւի կամ տաքութեան պատճառաւ անդղիական հունձքը անյա-

ջող եղած է ու ասոնք եկած են որ մեր կոխուն շտեմարանն ներէն իրենց զաւակներն ու արջառները կերակրեն։»

— Ժողովուրդը այդպէս չիմորհիր, ըստ զայրոյթով մը Երկաթագործը և կասկածոտ ու շիոթ նայուածքներով իր զլուխը շարժեց։ ծանր հառաջանք մը հանեց ու շարունակեց, «Մոռցուած չէ Լուկզպուրկը, Պուէժուրը մեր մտքէն ելած չէ ու Փօրթ Մոյէլի տիտուր լիշտակները դեռ թարմ են։ Դիւղացիներէն շատեր անտառը փախած են, անոր ջրակայքը կը բունբունան ու անձկուտ սրտով վաղուան Երկրայինի բաղդին կը սպասեն։ Դիտես արդէն թէ մեր բոլոր զէնքերը առած են, հնձողին մանգաղէն ու դարրինին մուրդէն զատ բան մը շմաց։»

Զուարթ Երկրագործը չշփոթեցաւ այլ խնդում երեսով պատասխանեց, «Մենք, թէեւ անզէն, բայց սա դաշտերուն և փարախներուն մէջ, ովկէանը պարսպող թումբերուն մէջ, աւելի ապահով ենք քան մեր հայրերը որոնք իրենց ամրոցին մէջ թշնամին թնդանօթներէն պաշարուած էին։ Բարեկամ, չարիքէ մի վախեր թող այս գիշեր տառապանքը այս օճախին վրայ չուք չձգէ, «վաղը» ըսելով։ մեր սրտերը շինծու վշտերով չհեւան, զի այսօր նշանտառքի իրիկուն մ՛ ու բերկրութեան, զուարձութեան գիշեր մ՛է։ Մեր տուները լաւ շինուած են, մեր մասաններն ու շտեմարանները, այնշափ խոտով ու բարիքներով լեցուած են որ մեզի համար տասներկու ամիս առա՛տ առա՛տ կ'օգտէ։ Քիչ մը ետքը Ոէն Լըպլանը հոս պիտի գայ, իր թզթերովն ու կազամարովը է՛ ինչ կ'ըսես, բարեկամ, այսօր մեր զաւակներուն երջանիկ օրն է, մենք անոնց ուրախութեամբ չըերկրինք։»

Իվանձէլին՝ քիչ մը անդին, պատուհանին քովիկը կանգնած էր, իր ձեռքին մէջ բռնած էր սիրարկուին ձեռքը ու շիկնոտ ունինդրութեամբ մը իր հօրը խօսքերը կը լսէր։

Հաղիւ թէ բառերը ծերուկին շրմունքներէն դուրս թռած էին, երբ յանկարծ յարգելի նօտարը ներս մտաւ:

→→→○○○○○

Գ

Նօտարին հասակը տարիներու ծանրութեան տակ կորած էր, ովկէ անի ալիքներուն մէջ գործող բազմաշխատ թիակի մը նման կորած էր՝ բայց չէր կոտրեր: Իր մազի չէկ հիւսքերը լազուաի մետաքսեայ փնջակներուն նման ուսերուն վրայ կը թափէին: Ճակատը գունտ էր ու ակնոցները գերերկային իմաստութեան երեւոյթով մը քթին վրայ չեղակի կը նստէին: Քսան զաւակ ունէր և հարիւրէ աւելի թոռներ ու թոռնիներ իր ծունկերուն վրայ կը նստէին իր ժամացոյցին թրգրրտուքը լսելու: Պատերազմի ատեն չորս երկար տարիներ ֆրանսական հին ամրոցի մը մէջ շատ չարշկուած էր և գերի հոս հոն վտարուած էր:

Բոլոր գիւղացիք զինք կը յարգէին, իսկ տղաքը ամէնէն աւելի կը սիրէին զինքը, զի նա կը պատմէր լուր-Կարօն⁽¹⁾ ու ճերմակ էէթիշը⁽²⁾ եւ կըսէր անոնց թէ ինչպէս Կաղանդին իրիկունը եղները ախոռին մէջ իրարու հետ կը խօսին, թէ ինչպէս ընկոյզի կեղեւին մէջ փակուած սարդը գողու դեղէ:

(1) Loop Garou—ուրուական մ'է որ զիշերը կուգայ ձիերը ախոռին կը հանէ եւ ջրել կը տանի:

(2) Léliche—փոքրիկ մանուկ մ'է որ ոչ-քրիստոնեայ մեռած է: Անմահները զինք դատապարտեր են որ միշտ մանուկներու սենեակները այցելէ ու զանոնք վախցընէ:

Անոնց շատ բան կ'ըսէր չորս տերեւով քլովր⁴ ին ու ձիու պայտին² զօրութեանը վրայ: Նա գիւղին աւանդագրքին բոլոր հէքեաթները կը պատմէր ու պզտիկները՝ աչք ու ականջ կտրած՝ մտիկ կ'ընէին:

Իսկոյն երկաթագործը օճախին քովէն ելաւ, ծխափողին մոխիրը թոթվեց եւ իր աջ ճեռքը նօտարին երկնցընելով ըստաւ:

«Հայր Լըպլան, գիւղին մէջ շրջած զրոյցներուն վըրայ բան մը լսած ես: Թերեւս դուն լուր մը կրնաս տալ մեզ սա նաւերուն եւ իրենց պաշտօնին վրայ: Ինդրեմ, եթէ գիտես, ըսէ թէ ասոնք ի՞նչու հոս եկած են:»

Նօտարը համեստ կերպով մը պատասխանեց.

— «Իրաւ, շատ մը շաղակրատութիւններ լսած եմ, բայց ատոնք անհիմ զրոյցներ կը թուին ինծի: Ես աւելի իմաստուն մը չեմ, ոչ ալ ուրիշներէ աւելի բան գիտեմ որ կարենամ կռաչել թէ ասոնք ինչո՞ւ հոս են եւ թէ ի՞նչ է իրենց պաշտօնը: Բայց սա ըսեմ թէ ես անոնցմէ չեմ որ կը խորհին թէ այս անգիտացիները գէշ մտքով եկած են, որովհետեւ մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, անոնք ինչո՞ւ մեզի չարիք պիտի ընեն:

Զայրացկոտ երկաթագործը բարկութեամբ գոչեց.

— Յանուն Աստուծոյ, բարեկամ, պէտք է որ ամէն բանի մէջ ինչո՞ւն եւ ի՞նչպէսը փնտռենք:

(1) Clover ը չորս տերեւով բայս մ'է, ո՛վ որ զայն գանէ, բազդաւոր է:

(2) Horse shoes Ամերիկացիներուն համար յաջողութեան խորհրդանշանն է: Ոմանք իրենց դռներուն վրայ կը կախեն զայն իրը յուռութք եւ յաջողութեան միջոց:

Նօտարը, առանց այլայլելու, առանց իր խօսքին ջերմութիւնը կորանցընելու, ըստ :

— Մարդը անիրաւէ, բայց աստուած արդարէ է եւ վերջապէս արդարութիւնը պիտի յաղթանակէ : Աղէկ կը յիշեմ պատմութիւն մը որ երբ Փրանսական Փորթ-Ռոյէլի հին ամարանոցին մէջ գերի էի, զիս կը միսիթարէր : Սա մեր ծերուկին սիրած պատմութիւնն էր որ միշտ կը կրկնէր, երբ դրացիները եղած զրկանքի մը կամ անիրաւութեան մը համար գանգատէին :

Անգամ մը, հին քաղաքի մը մէջ, որու անունը այլ եւս չեմ յիշեր, հրապարակի մը վրայ արդարութեան պղնձէ արձան մը կար : Այս արձանը իր ձախ ձեռքին մէջ նժար մը և աջ ձեռքին մէջ սուր մը ունէր : Նժարն ու սուրը սա վսիմ խորհրդանշանն էին թէ արդարութիւնը երկրին օրէնքներուն, ժողովուրդին սրտին եւ ընտանիքներուն վրայ կ'իշխէ : Թը ուսունները նժարին թաթին մէջ իրենց բոյները կը չինէին եւ իրենց գլխուն վերեւ շողջողացող սուրէն չէին վախնար:

Օր մը, ազնուականի մը տունէն մարդարտէ մանեակ մը կորսուեցաւ, Տնեցիները որբ աղջկէ մը կասկածեցան, որ իրեւ սպասուհի տան մէջ կը ծառայէր, ու կառավարութեան յանձնեցին զայն : Զեւական հարցափորձէ մը ետքը, խեղճուկ աղջիկը կառափնարանին վրայ մահուան դատապարտուեցաւ, նէ, արդարութեան արձոնին ոտքը, իր դատակնիքը համբերութեամբ կրեց եւ երբ նէրա հոգին երկինքը Աստուծոյ քով կ'ելէր, իսկոյն փոթորիկմը քաղաքը տակն ու վրայ կ'ընէր, շանթերը պղնձէ արձանին զարկին եւ բարկութեամբ մը անոր ձախ ձեռքէն վար սալայատակին վրայ գլորեցին նժարը, Նժարին թաթին մէջ անձեզի մը բոյնը գտնուեցաւ որուն տղմաշէն պատերուն մէջ տեղաւորուած էր մարդարտէ մանեակը :

ԱՌ չխօսեցաւ նօտարը, երկաթագործն ալ լրեց բայց չը համոզուեցաւ : Երբ պատմութիւնը վերջացաւ, Պասիլ ոտք ելաւ, խօսիլ ուզեց բայց իր զգացումները բացատրող վանկերը կը պակսէին : Ասիկա այն մարդուն նման էր որ կը բաղձայ խօսելու, ներսիդին կ'եթի, խորհուրդները կ'եռան իր մէջ, բայց իր հեքը դուրս տալու համար լեզուին վրայ բառ մը իսկ չի գտներ : Ինչպէս ձմրան գոլորշին պատուհանին առակիներուն վրայ ցնորական ձեռով կը սառի, այնպէս ալ երկաթագործին խորհուրդն իր գէմքին վրայ կը քարանար և երեսին փոթերուն մէջ կը կծկտէր :

* * *

Իվանձէլին սեղանին վրայի աշտանակը վառեց և գլնիի փարչը՝ տունը շինուած գարեջուրով մինչեւ բերանը լեցուց : Այս ըմպելիքը իր բարկութեամբը կը բան-Բըրէի ամբողջ գիւղին մէջ միակ համբաւաւոր եւ բարկ գարեջուրն էր :

Նօտարը իր գրպանէն թղթերն ու կաղամարը հանեց եւ հանդիսաւոր ձեւերով երկու սիրահարներուն տարիքն ու թուականը նշանակելէ ետք, հարսին իբր օժիտ, արջառներու եւ ոչախարներու ամբողջ նախիր մը արձանագրեց :

Երբ պարտու պատշաճը գրեց լմացուց, օրինական մեծ կը նիքը իրեւ արեւ պայմանագրութեան վրայ կնքեց : Երկրագործը ծերուկին վարձքը վճարելու համար իր կաշիէ քսակը հանեց եւ սեղանին վրայ հնչուն դրամով երեքպատիկը վճարեց :

Նօտարը ոտքի ելաւ, օրհնեց հսրսն ու փեսան վեր վերցուց գինիին գաւաթը եւ անոնց կենացը խմեց : Եւ յետոյ իր շրթունքին վրայի կարմիր փրփուրը սրբելով սիդօրէն խոնարհեցաւ, եւ մնար բարով ըստ ու հեռացաւ :

Երբ միւսները օճախին քով լոփի միջիկ նստած՝ կը մըտ-

մըտային, իվանձէլին նարտը բերաւ դրաւ անոնց առջեւ որ
խաղան : Մեր ծերուկները՝ ամէն յաջող դարձուածքի և ձախող
շարժումի վրայ կը խնդային, կը խնդային երբ մէկը տէ՛տէ՛
կը հանէր կամ տէ՛տէ՛ մը կը կարէր ու տեղը բաց կը թո-
ղուր :

Նոյն ատեն, քիչ մը անդին, սիրահարները վերջալոյսի
մթնջաղի ատեն, պատուհանին որմնածերպին վրայ նստած՝
իրարու հետ կը փսխսային : Կը տեսնէին լուսինը — սիրա-
հարներու պատարագիչը — որ գունատ ծովուն եւ մարգին
արծաթէ մշուշին վրայէն ծագելով՝ կուգար, կուգար ու
երկնքին վրայէն գողունի նայուածքներ կը նետէր : Անոնք՝
վերի անհուն ծաղկէ պուրակին լոիկ ու մէկիկ մէկիկ ծագած
առողերը կը դիտէին . աստղերը — հրեշտակներու forget-
me-not (մի մոռնար զիս) երը — որ այդ անհուն բու-
րաստանին մէջ կը ծաղկէին :

* *

Այսպէս, իրիկուան ժամերն անուշ անուշ անցան : Իսկոյն
զանդակատունէն զիւղին կրակ-մարը ժամը ինն հնչեց : Ան-
միջապէս հիւրերը ոտքի ելան, մեկնեցան եւ տանը մէջ լուռ-
թիւնը տիրեց : Անոնք դրան սեմին վրայ կեցած՝ հրաժեշտի
խօսքեր ըսին իրարու, բայց գիշերաբիներու ամենէն թըր-
թըռունը և ողջերթներու ամենէն սիրակիր իվանձէլինն էր :
Պապ ու տղայ հեռացան . նէ դրան վրայ կեցած՝ նայուած-
քով անոնց կը հետեւէր, մինչեւ որ անոնց ոտնաձայները
լուեցին եւ իր ակնարկները խաւարին մէջ կորսուեցան : Կոր-
սուեցան անոնք, բայց գեռ Գաբրիէլի բառերը իր սրտին
մէջ տպաւորուած էին և զանոնք որչափ կը կրկնէր, այնչափ
կ'ուրախանար :

Ետ դարձաւ, ծածկեց օճախին մէջի կրակները, որոնք բո-

լորտիքը կը լուսաւորէին ու իր հօրը ոտնաձայնը լսեց որ
կաղնիէ սանդուղն ի վեր կ'ելէր, ինքն ալ կամացուկ ու
անձայն քայլերով անոր հետեւեցաւ : Ճրագ չունէր ձեռքը
բայց իր գեղանի դէմքը լոյս մ'էր արդէն : Սանդուխն ի վեր
լուսի բոլք մը կը շարժէր — լուսաւոր առարկայ մը — որ
մոմին լոյսէն շատ աւելի պայծառ էր, եւ այդ իվանձէլինի
փայլուն դէմքն էր : Նէ սրահին մէջէն լոիկ մը անցաւ ու իր
սենեակը մտաւ : Սենեակը պարզուկ էր . վարագոյները
ձերմակ էին եւ լայնկեկ ու բարձր էր հանդերձանոցը : Ի-
վանձէլին իր ձեռքովը գործած բրդէ ու վուշէ կերպասները
ծալած ու հոտաւէտ դարակներու վրայ շարած էր :

Այս կերպասները իր ամենէն թանկագին օժիտն էին,
զոր իր ամուսնութեանը ատեն էրկանը նուէր պիտի տանէր :
Այս օժիտը հօտէն ու նախիրէն աւելի պատուական էր, ո-
րովհետեւ տանտիկնոջ մը հանձարին ապացոյցն էր : Նէ շուտ
մը մարեց ճրագը, որովհետեւ լուսի մելանոյշ եւ պայծառ
ցոլքերը պատուհանէն ներս կուգային ու սենեակը կը լու-
սաւորէին : Նէ մտազրաղ իր մահիմին վրայ ինկաւ . ինչպէս ով-
կէանի խռովայոյզ մակընթացը տեղատու ւթեան առջեւ կ'ա-
մոքի կը հանդարտի, այսպէս իր կուսական սիրտն ալ, ուռ-
ճացած սիրտը քունի մոգիչ զօրութեան տակ հանդարտիլ
սկսաւ :

Ո՛հ, նէ գեղեցիկ էր, շատ գեղեցիկ էր, աչք պէտք էր
որ զայն տեսնէր ու անոր գեղանի կազմուածքն եւ հրապու-
րիչ շարժուածքը դիտէր, տեսնէր անոր ձիւն-ձերմակ բոպիկ
ոտքերը որոնք սենեակին փայլուն տախտակամածին վրայ կը
կոխէին :

Նէ կը մտածէր եւ չէր խորհիր թէ վարը, իրմէ քիչ մը
հեռուն, մրդապարտէզին ծառերուն մէջ, Գաբրիէլ կեցած՝ իր
շուքին ու ճրագի լոյսին կը սպասէր : իր միտքը անոր խորհը-

Դովը կը զբաղէր եւ ատեն ատեն տարօրինակ զգացում մը իր հոգին կը ցնցէր։ Զէր գիտեր թէ կենդանի մագնիսի մը դրական հոսանքը իր բացասականին կը խառնուէր եւ իր մը-տածումները կը մոլորցընէր։ Իր սրտին մէջէն զգացում մը կ'անցնէր ու իր ետեւ շուք կը ձգէր։ Վատարուած ամպերն ալ լրւսնի շողերը կը բռնէին։ Իրենց շարժուն շուքով սենետ-կին մէջ կը տարածուէին ու վայրկեան մը զայն կը միշըն-ցընէին։

Նէ պատուհանին առջեւ ելաւ կայնեցաւ ու սկսաւ դուրս նայիւ։ Բնութիւնն ալ իր սրտին չափ խորհրդաւոր էր։ Երկունքի մէջ լրյու մը կար ու լուսով ներկուած ամպեր ալ, որոնք հեռուն ու մօտիկը ծառաստանին վրայ սեւ շուքեր կը ձգէ-ին։ Իր սիրտն ալ լրյու մ'ունէր, սիրոյ լրյուը, որ դեռ իր առաջին պլազմին մէջ էր, ցրուած խոկեր ալ կային հոն, այդ լուսով թաթիսուած խոկերը որ իր սրտին խորչերուն վրայ սեւ շուքեր կը ձգէին։

Վեր նայեցաւ, տեսաւ որ Լուսինը ամպերու մութ ծալքերուն մէջէն դուրս կ'ելլէր, անոր կերպարանքը վշտահար կնոջ մը դէմքը կը կրէր, վշտահար կնոջ մը նմանէր որ գլուխը գոգնոցին մէջ առած՝ երկար լալէն ետքը, աչքերը վեր կը վերցընէ, ուռած, լալագին աչքերը կը վերցնէ ու տխուր նայուածքներ կը թափէ։ Լուսինը դուրս ելաւ, աչքերը լալլէն դեղնած էին ու աստղիկ մ'ալ անոր քայլափոխին կը հետեւէր, ինչպէս հեռուն, անապատին մէջ, Արրահամին վրանէն հեռու Իսմայէլը վշտահար Հագարին կը հետեւէր։

Նաև զմշակուածութիւն մաս միջաւ մնացուէջի ըստ ժմարդք ու ոչ ծառայ Դարձ մեծը ոչ ժմարդք ու ոչ ծառայ Հետեւեալ առտուն, արեւը՝ Կրան-Բրէի գիւղակին վրայ զուարժօրէն կը ծագէր։ Մինայի հովիտը՝ մեղմ ու անուշ օ-դին մէջ սիրուն կերպով կը շոշշողար, Մինայի հովիտը ուր նաւերը իրենց շարժուն շուքերով խարիսխ ձգած էին։ Գիւղը շատոնց արթնցած էր, մարդիկ կանուխ ելած էին ու աղմկալի աշխատութիւնը իր հարիւրաւոր ձեռքերով առաւտեան ուկեղէն դռները կը բաղլսէր։

Ակաղեան զուարթ գեղջուկները՝ իրենց առօրեայ հանդերձներն հագած՝ շրջակայ գաշտերէն, մերձակայ գիւղակներէն ու ագարակներէն կրան-Բրէ կուգային։ Երիտասարդները, իրենց ուրախ կատակներով ու բերկրալի բարիւլյուսերով, պայծառ ողը աւելի կը պայծառացնէին։ անթիւ մարդերուն մէջէն, ուր դաշտավայրին վրայ սայլերու հետքերէն զատ շաւիղ չիկար, խումբ խումբ երիտասարդներ կուգային։ Իրարու կը միանային եւ կամ պողոտայէն կ'անցնէին կ'երթային։

Կէս օրէն չատ առաջ, գիւղին մէջ աշխատութեան բոլոր ձայները լուած էին, փողոցներուն մէջ այնչափ բազմութիւն կար որ եթէ ասեղ ձգէիր, վար չէր իյնար։ Հոս հոն զուարթ խումբեր կ'երեւային որոնք մրշադները նստած կ'ըսէին, կը լսէին ու կը կատակէին։ Այսպէս, կարծես Կրան-Բրէի գիւղին մէջ մեծ խնճոյք մը կար։ Ամէն տուն պանդոկ մը դարձած էր ուր մտնող ելողը յայտնի չէր ըլլար։ Տանտէրները կ'ողջագուրէին, կը մեծարէին իրենց հիւրերը և կը ստիպէին որ ուտեն, խմեն ու ետքը երթան։ Վասն զի այս պարզուկ ժողովուրդը եղբայրաբար կ'ապրէր, ամէն բան հասարակաց կը նկատէր եւ ինչ որ մէկն ունէր, միւսինն ալ էր։

Բայց Պէնէտիքթի յարկին տակ հիւրասիրութիւնը շատ մեծ էր։ Հոն գեղեցիկ սեղան մը դրուած էր ու գեղանի իվանձէլին զայն աւելի կը գեղեցկացընէր։ Նէ իր հօրը հիւրերուն մէջ նստած՝ կը խօսէր ու կը խնդար, իր գէմքը ժպառուն ու փայլուն էր, և իր կարմրորակ շրթներէն ուրախութեան եւ ողջեկի բառերը նուշուշաթարի պէս կը թափէին։ Գինիին եւ գարեջաւրին փարչերը քովն էին, ինք կը լեցընէր կարմիր գինին, բայց իր այտերը այդ գինիէն կարմիր էին եւ երբ փրփրալի գաւաթը օրհնելով՝ հիւրերուն կուտար, անոնք գինիով այնքան չէին զուարթանար որքան իր օրհնէքով։

* * *

Բաց երկինքին տակ, մրգապարտիվին անուշահոտ օդին մէջ եւ ոսկեղէն պտուղներէ մերկացած ծառերուն տակ դրուած էր նշանտուքի սեղանը։ Իվանձէլինի նշանտուքին եւ խնձոյքին սեղանն էր ան։ Հոն, կամարամուտին շուրին մէջ քահանան ու նստարը տեղաւորուած էին, հոն կը նստէին Պէնէտիքթն ու հաստարազուկ Պատիը և անօնցմէ քիչ մը անդին մեղուի փեթակներուն և մայրիներուն քով նստած էր սրնդահար Միթքայէլը։

Ինչպէս կրակարանին մէջի թեթեւ մոխիրը փշելէդ ետքը կրակը կը ցոլայ, այնպէս ալ, երբ սրնգահարին ձիւն-ձերմակ մազերը հովին առջեւ կը ծփային եւ երբ լրյուն ու ստուերը տերեւներուն մէջէն փոփոխակի անոնց վրայ կը խաղային, անոր զուարթ դէմքը կը փայլէր։ Ծերակը բերկրութեամբ մը իր սրինգին դողդով ձայնովը Tous les Bourgeois de Chartres եւ Le Carillon de Dunkerque կ'երգէր և ուրախութեամբ մը իր երանկներովը երգին չափը կը կուտար, Մրգապարտէզին ծառերուն տակ ու մրգագետինը ա-

ռաջնորդող շաւիղն ի վեր, ծերերը, երիտասարդները եւ պկտիկներն ալ անոնց հետ գրկախառն, զուարթօքէն կը պարէին, Պարողաղիկներու էն գեղանին Պէնէտիքթի զուսարը իվանձէլինն էր, երիտասարդներու էն ազնիւը երկաթագործ Պասիլին տղան Գաբրիէլն էր։

* * *

Այսպէս, զուարթութեամբ անցաւ առաւօտը Յանկարծ զանգակը աշտարակէն թաւ ձայնով մը հնչեց ու մարգերուն վրայ թմբուկին ձայնը լսուեցաւ, Մարդիկ վաղուց արդէն եկեղեցին լեցուած էին. ու կիներն ալ դուրս՝ եկեղեցին բակին մէջ՝ անհամբեր կը սպասէին։ Կիները գերեզմաններու քով կանգնած, անտափն մշտադալար կանաչներէն ու աշնան գեղնորակ տերեւներէն ծաղկէ պատկներ կը հիւսէին ու անոնց գլխաքարերուն վրայ կը կախէին։

Իսկոյն ոստիկանները նաւերէն դուրս ելան, կիներու մէջէն խրոխտ մը քալելով, նուիրական սրահը մոտան։ Դմբէթն ու ձեղունը անոնց պղնձէ թմբուկներուն բամբ եւ բարձր գը մզրուտուքը կրկնեցին, կամարն ու սրահը վայրէեան մը միայն արձագանգեցին ու լուցին ։ Անմիջապէս եկեղեցիին ահագին դուռը փակուեցաւ եւ ամրոխը լոիկ մնջիկ զինուորներու կամքին կը սպասէր։

Ան ատեն, հրամատարը խորանին սանդիմատին վրայ կայնեցաւ, իր ձեռքը բռնած կնքուած հրամանագիրը ժողովուրդին ցուցուց եւ ըսաւ։ «Դուք, ո՛վ Ակադեան գեղջուկ-ներ, դուք նորին Վեհափառութեան հրամանովն է որ հոսժողուած էք։ Գիտէք արդէն թէ նա ինչ չնորհներ ըրած է եւ ինչ հայրական գութ ու կարեկցութիւն ցուցած է ձեզի։ Տայց, է՛, խորհեցէք մէյ մը թէ դուք ի՞նչպէս փոփարինած էք այդ սէրը եւ ի՞նչ երախտիքով պատասխանած էք անոր։ Զեր խզին կը դիմեմ, թ՛ո՞գ ձեր սրտերը վկայեն։

Դիտեմ թէ այն պաշտօնը, որ ինծի յանձնուած է ձեզի հաղորդելու, գիտեմ, այս' գիտեմ թէ ձեզի համար շատ կոկտի է, ինչպէս նաեւ ինծի համար ալ շատ վշտակի է, բայց քանի որ իմ պարտքս է, ես պէտք է որ խոնարհմ ու հնազանդիմ անոր եւ ձեզ յայտնեմ մեր վեհապետին կամքը,

Ահա՝ այս է անոր բարձրագոյն հրամանը թէ ձեր բոլոր երկրը, արտերն ու բնակարանները, արջառներն ու ոչ-խարները յարքունիս գրաւուած են եւ դուք այս գաւառէն ուրիշ երկիր երթալու էք: Տէրը տայ որ հոն խաղաղ, երջանիկ ու հաւատարիմ հպատակներ ըլլաք: Ահա դուք բանատարկուած էք եւ այս վայրկեանէն ձեզ գերի կը ճանչնամ:

Ժողովուրդը սարսափեցաւ, իր բոլոր յոյսերն ու երազները անձկութեան մէջ մարեցան: Ինչպէս ամրան ջինջ ու պայծառ երկնքէ մր ետքը, երբ մէկէն փոթորիկ մը կը փըրթի, կայծակները կը շառաչեն եւ կարկուտի տարափը դաշտի հունձքը կը զարնէ, պատուհանները կը կոտրէ, տանիքներուն ծածկերդը (քէվէչէ) կը ցանցնէ, պարտէզներուն պտուզները գետին կը սիրէ ունախիրը բառաչելով տուն կը վազէ, երկրագործը իր աշխատանքին փացումը տեսնելով ձեռքերը ծունկերուն կը զարնէ, ա՛խ ու վախ կ'ընէ. այնպէս ալ Ակադեան պարզուկ գեղջուկները, երբ այդ դատավճիւը լսեցին, յօւսահատութեան ճիչ մը արձակեցին, չուարած մնացին ու չեին գիտեր ի՞նչ ընեն: Անխօս զարմացումով վայրկեան մը լսեցին ու իրենց սրտի բարախումը լսեցին: Յետոյ կակիծի եւ զայրոյթի ողորմելի ճիչ մը բարձրացաւ, բարձրացաւ, ուռնացաւ եւ մեծ աղմուկ մը եղաւ: Ամբողջ խուժանը մէկ զսպանակէ շարժած՝ ոտք ելաւ ու աւազեզրին վըրայ քալոլ կատաղի եւ գրիրաբաշ ալիքներու նման, դէպի դուռը վազեցին. բայց դուռը գոյ էր ու ի՛զուր էր փախուստի ամէն յոյս: Ինչպէս կոհակները իրենց վայրի բաղխումովը

կը ջաթջախսէն ու փրփուրներով կը մեռնին, այնպէս ալ գեղ-ջուկներուն ամրակուռ սրտերը այդ յուսահատ բաղխումէն կանացի լաց ու ողբով վլան:

Այս տունը որ աղօթք ու սաղմոս միայն արձագանգած էր, նա մորմոքով ու սուգով լցուեցաւ: Այն սրտերը՝ որ մեղեդիներու ալիքին վրային աղօթքի թեւերով վեր կ'երթային, այն սրտեր հիմա կոտրած ու փլած վար կը գլուխին:

Յանկարծ ձեռք մը ամբոխին գլխէն վեր բարձրացաւ, երկաթագործին ձեռքն էր որ աղմկալի հուժանին վրայ կը բարձրանար: Անոր դէմքը հրայրքով մոլեգնած ու կասկարմիր կորած էր: Նա զայրոյթով մը գոշեց,

— «Կործանին անգղիացի բռնաւորները, գետինն անցնին անձկութեան մէջ մարեցան կը բռնաւորները հաւատերդումը լրած անոնք, մենք երբեք հնազանդութեան հաւատերդումը մեր տուչենք. մա՛հ այս օտար զինուորներուն որ եկած են մեր տուչենքը, զունձքը եւ արջառները յափշտակել:»

Դեռ պիտի խօսէր, բայց զինուոր մը պատակ մը զարկաւ բերնին եւ զինքը սալայատակին վրայ գլտորեց:

* *

Մէկէն, ահարկուկոիւ մը փրթաւ: Բայց աղմկալի կոռուին ատեն, դասին դուռը բացուեցաւ ու Հայր Ֆէխսան լուրջ կերպարանքով մը խորանին սանդղամատին վրայ կայնեցաւ: Զեռքը վերցուց, շարփում մ'լրաւ, խոռվայոյզ ամրոխը լուեցուց ե իր սիրելի ժողովուրդին խօսիլ ուզեց: Իր ձայնը վսեմ էր, չափուած ու ախուր էին իր շեշտերը: Ինչպէս զարթուցիչ ժամացոյցին աղմկալի որոտքէն ետքը, դըրբոտուքները յստակ ու որոշ կը լսուին, այնպէս ալ որոշ եւ մեկին էին տէրաէրին բառերը, անոնք քիչ մը դողդոջ ու քիչ մ'ալ յուսահատ էին:

— «Ի՞նչ կ'ընէք զաւակներս, աս ի՞նչ խենդութիւն է

որ կ'ընէք 40 տարի ձեր մէջ աշխատեցայ, քառասուն տարի մազերս ձեր մէջ ձերմկուցի, ոչ թէ խօսքով այլ գործով ձեզի սորվեցուցի Աւետարանին «Զիրար Սիրեցէք» մեծ վարդապետութիւնը։ Այս է իմ աշխատանքիս, տքնութեանս, ծոմիս ու աղօթքիս արդիւնքը։ Այսչափ չո՞ւտ մոռցաք ներողութեան ու սիրոյ բարձր դասերը։

Գիտէ՞ք, այս տունը խաղաղութեան իշխանին տունն է և դուք վայրագ գործերով, ատելութեամբ լեցուն սրտերով զայն պիտի պղէէք։ Ահա տեսէ՞ք, Հոն է խաչեալ Փրկիչը, խաչին վրայէն ձեզի կը նայի։ Տեսէ՞ք, այդ նայուածքները համակ սրբութիւն, հեղութիւն ու գորով են։ Տեսէ՞ք, Ի՞նչպէս իր աչքերը վեր կը վերցընէ, մտիկ ըրէ՞ք, ի՞նչպէս իր նուաշ-կոտ շրթունքները «Ո՛վ Հայր, ներէ ասոնց» կը կրկնեն։ Մենք ալ նոյն աղօթքը կրկնենք, մենք ալ կրկնենք երբ ամբարիշար մեր վրայ կը յարձակի, նոյն աղօթքը հիմա կրկնենք եւ ըսենք «Ո՛վ Հայր, ներէ՝ ասոնց»։

Կարճ՝ բայց ազդու էին իր խօսքերը։ Այս կշամբանքը իր ժողովուրդին սրտին վրայ խոր տպաւորուեցաւ եւ անմիջապէս խոռվայոյդ կոփէին՝ ապաշխարանքի հեծեծանքը յաջորդեց։ Անդամ մ'ալ այդ ջախջախուած սրտերը վեր բարձրացան եւ կրկնեցին։ — Ո՛վ Հայր, ներէ՝ ասոնց։

* *

Իրիկուան պաշտամունքը սկսաւ։ Մոմերը խորանին մէջ կը վառէին, տխուր ու դոզդոջ էր տէրտէրին ձայնը։ Նա օրհներգ ու սաղմոս կը կարդար, կ'աղօթէր, իսկ ժողովուրդը ոչ միայն շրթունքով, այլ սրտով ալ իրեն կը հետեւէին։ Անոնք միաբերան «Ողջոյն քեզ», Մարիամը երգեցին ու երկրպագեցին։ Իրենց հոգին պաշտամունքի պակուցումովս ու յափշտակութեամբը հմայուած էր։ Այս պակուցումի սուրբ

վայրկեաններուն մէջ, իրենց սիրաը աղօթքի թեւերով Եղիայի նման երկինք ելաւ։

* *

Սակայն գոյժը գիւղին մէջ լսուած էր, կիներն ու տղաքը տունէ տուն կը թափառէին, կուլային ու կ'ողբային։ Իվանձէլին երկար ատեն իր հօրը դրան վրայ կեցած՝ իր հօրն ու Գարբիէլին գալստեանը կը սպասէր։ Նէ սեմին վրայ կայնած, աջ ձեռքը ճակտին վրայ դրած՝ կը սպասէր։ Ձեռքը ճակտին վրայ դրած՝ անձկոտ կը նայէր, զի արեւը աչքը կ'այրէր, գիւղին փողոցները կը լուսաւորէր, ծածքերդերը կ'ոսկեզօծէր եւ պատուհանները կը բոցավառէր։

Խնձոյքի սեղանն ու սպասները Հոն էին, սպիտակ ծածկոց մը փռուած էր անոնց վրայ, Հոն էին հացերն ու վայրի ծաղիկներէ ժողովուած անուշահոտ մեղրը, Հոն էր թարմ պանիրն ու գինիին կթղան եւ Հոն՝ սեղանին գլուխը՝ կը կենար երկրագործին բազկաթոռը։ Նէ՝ Հոն իր հօրը դրան առջեւ կեցած՝ կը սպասէր ու անդին արեւը երկար շուքեր կը ճգէր ընդարձակ ու կանաչաղարդ մարգին վրայ։ Ո՛հ, այդ շուքերէն աւելի երկար ու աւելի մթին ստուերներ տարածուած էին իր սրտին վրայ։ Մարգագետինը իր անուշահոտ բոյրը երկինքն ի վեր կը զրկէր, Նէ ալ բարեսկրութեան, հեղութեան, սիրոյ, յոյսի համբերութեան ու ներողութեան խունկը ծրաբեց անոր հետ։

Երբ եկեղեցիին ախուր գմբէթէն մեղեդիներ կը բարձրանային ու խորանին մէջ մոմերը կը սպառէին, երբ բոյն դարձող թռչնիկը գովարանութեան մրմունջը կ'արձակէր, ինք ալ այդ նուիրական ժամուն եւ կապոյտ տաճարին մէջ անգիտակցօրէն իր սիրտը բոլոր յոյսերովը մէկտել իրը ողջակէզ կը պատարագէր։

Այդ խորհրդաւոր վայրկեանէն ետքը, մոռցաւ իր վիշտն ու անձը, սկսաւ գիւղին մէջ թափառիլ եւ վշտահար կիները իր նայուածքներովն ու սիրալիր խօսքերովը մխիթարել։ Զանոնք կը մխիթարէր որոնք հոգերէ հալ ու մաշ եղած, իրենց զաւակներուն սէրէն ստիպեալ, մթնչաղ դաշտերէն յամեցով քայլերով տուն կը դառնային։ Անոնք տուն կուգային։ Անոնք տուն կուգային իրենց վիրաւոր սրտին շարաները պարպելու, տուն կուգային յարդառիքին տակ իրենց վշտերը լալու։

Իվանձէլին մէյ մը հոս կը վաղէր, մէյ մը հոն, հոս մը խիթարական խօսք մը կ'ըսէր, հոն սիրալիր համակրութիւն մը կը ցուցընէր ու երր իր բառերը վշտահար սրտի մը առջեւ կը փրէլն, երր իր համակրալի խօսքերը քար կտրած սրտի մը առջեւ կը ջախջախուէլին, իր տխուր ու կարեկից նայուածքները օգնութեան կը փութային եւ գործը գլուխ կը հանէլն։ Երբ նէ հոս հոն կը թափառէր, կարմիր արեւը Սինայէն իշնող մարդարէին նման, իր գէմքը ոսկեզէն գոլրընով ծածկած մարը կը մտնէր և Անձէլիւը գիւղին մէջ անոյշ կը հնչէր։

* * *

Իրիկունը՝ մթաստուերին մէջ շուք մը կը շարժէր, իվանձէլինի շուքն էր որ եկեղեցւոյ բակին մէջ կ'երեւնար։ Ժամուն մէջ կատարեալ լուսթիւն կար, լուսծ էին ամէնք։ Ի զուր նէ գոներուն եւ պատուհաններուն առջեւ, կը կայնէր ու կ'ունկնդրէր, ի զուր, ձայնի մը, փափսութի մը և հրեշտակի մը կը սպասէր։ ոչ ձայն կար եւ ոչ ալ փսփսուք մը կը լըսուէր։ Ա՛լ չիրցաւ համբերել, զգացումները զինքը յարթահարեցին, նէ թրթառւն ձայնով մը «Գրաբրիէ՛լ» պոռաց պոռաց բայց ձայն մը շլառեցաւ, մեռելներու տապանները պատասխան չտուին, ոչ ալ կենդանիներու գերեզմանէն ձայն մը եղաւ, այդ նուիրական շիրիմը աւելի մթաստուեր եւ աւելի լուռ

էր։ Զայնին ալիքները երկարեցան, լայնցան բայց արճագանդ մը իսկ չդարձուցին։ Վեր նայեցաւ, լո՛ւռ երկինքին նայեցաւ եւ աստղերը լուսաւորեցին իր արցունքու նայուածքները նէ յուսահատ սրտով կամացուկ մը իր հօրը անտէր տունը դարձաւ։

Օձախին կրակը մարելու վրայ էր, ձեռք մը դպած չէր սեղանին, բոլոր սենեակները դատարկ ու ախուր էին եւ կարծես վախի ցնորդներով լեցուած էին անոնք։ Երբ սանդուխին կ'իջնէր կամ սենեակին մէջ կը քալէր, երբ պատերն ու ձեղունը իր ոտնածայնը կ'արձագանդէին, կը սոսկար։

Այդ իրիկուն իր աշքերը քուն չմուաւ, թարթիչները իրար չգրկեցին եւ նէ անյօդ ու անկապ մտածումներու մէջ կը չարչարուէր։

Կիշերը կէս եղած և մութը սաստկացած էր, երբ իր մտածումներէն սիւփեցաւ, տեսաւ որ գուրսը անձրեւ կուգար եւ լսեց անոր շըվլուտուքը որ ժանաթզենիին թոռմած տերեւները կը խըշըցունէր։ Տեսաւ կայծակը որ սըրալշաւ կը փայլատակէր, արձագանդող որոտումին գոռումը, որ իրեն կ'ըսէր թէ Աստուած երկինքն է ու իր ստեղծած աշխարհը. կը կառավարէ։

Իսկոյն նօտարին պատմած պատմութիւնը միտքն ինկաւ։ յիշեց որր աղջիկը, յիշեց երկնի արդարութեան վրայ լած խօսքերը ու իր գրդոված սիրտը ամոքեց։ Հանդարտեցաւ խռովայոյշ ուղեղը, ու նէ խաղաղիկ մը մինչեւ առտու քնացաւ։

Դա առ աղջիկն զնում պյան չ'ա, չ'ա առաջ զնում մէջո սի՞ մոնմի՞ մնանի, ապաւոյ զնում մնանի՞ մէջից մնից մոնմած առաջ զնուր մնանի՞ մէջից մնանի՞ մոնմած առ առաջ մնանի զնուր ու մոնմածիուս մոյն ողուց, առ մոնմած զնուր մոնմածիուս զնուր մոնմած յան

Յ. Այդ օրէն ի վեր, արեւը չորս անդամ ծագած ու մարած էր ու ահա հինգերորդ օրն էր : Առտուն կանուխ աքաղաղը բակին մէջ քնացող օրիորդներուն (հաւերուն) կը կանչէր որ արթննան : Ակադեան գեղջուհիները մերձակայ գիւղերէն ու ագարակներէն կ'ելլէին եւ դեղնորակ արտերուն վրայէն սգալի թափորով մը ծովեզրը կուգային : Կուգային եւ իրենց հետ տնական գոյքերով լեցուած ահագին սայլեր կը վարէին :

Անոնք անտառին մէջ ու ճամբուն մանուածոյ ոլորտքը մտնելէ առաջ, կը կենային եւ ետ դառնալով կը նայէին որ անդամ մ'ալ տեսնեն այն սիրելի բնակարանները որոնք ա'լ յաւիտեան իրենցը պիտի չըլւային, իրենց քովն ի վեր պըզտիկ աղաքը կը վազէին ու եզները յառաջ կը վարէին : Այս սիրուն պղտիկները իրենց փոքրիկ ձեռքերուն մէջ քանի մը խաղալիկ առնել մոռցած չէին :

* *

Այսպէս, այս կիները կասփէրոյի խորը կ'աճապարէին ուր նաւերը գեռ խարիսխ վերցուցած չէին : Հոն, ծովեզրին վըրայ, գեղջուկներուն կահ կարասիքը դիզուած էր, այդ գոյքերը խառնափնթոր դէզերով խռնուած էին :

Ա. Բողջ օրը, մակոյկները՝ աւազեզրին վրայի գոյքերը նաւ կը փոխագրէին ու ամբողջ օրը, սայլերը գիւղէն ծովեզրը կուգային :

Կէս օրէն ետքը շատ ո՛ւշ, ա'լ երբ արևը մարելու մօտ էր, եկեղեցին բակէն թմբուկին ձայնը լսուեցաւ . խսկոյն կիներն ու տղաքը հոն վազեցին, Մէկէն, եկեղեցին դուռը բացուեցաւ, դուրս ելան ուտիկաններն ու երկար ատեն բանտուած՝ այլ համբերատար Ակադեան գեղջուկներն անոնց հետեւցան ւ

Դեղջուկները դողդով չրթունքով կ'երգէին՝ եկեղեցիէն դուրս ելած կիներու եւ աղջիկներու մէջէն ծովեզրը դիմելով : Կ'երգէին՝ ինչպէս պանդուխտները իրենց վիշտը մոռնալու համար կ'երգեն երբ իրենց հայրենիքն ու պապենական օճախը թողած՝ հեռաւոր հորիզոններու մէջ բաղդ վընտրուել կ'երթան :

Պատանիները առջեւէն կ'երթային, ծերերը անոնց ետեւէն կուգային, իսկ երիտասարդները միաձայն ու դողդով շրթունքով մեղեդիներ կ'երգէին.

«Ով Փրկչին նուիրական սիրտը, ով անսպառելի աղբիւր, այսօր մեր սրտերը զօրութեամբ, հլութեամբ ու համբերութեամբ զօրացուր» :

Մինչ անոնք երգելով կը յառաջանային, ճամբոն քով կայնող կիները՝ իրենց ձայներով՝ անոնց հետ մէկտեղ այդ նուիրական Սաղմոսը երգեցին եւ վերը, ոգին մէջ խաղցող թռչուններն իրենց երգը այս հոգենուագին խառնեցին եւ երգերու այս միացումը խորանին ընդունելի խունկի մը պէս կապոյտն ի վեր ելաւ :

* *

Իվանձէլին կէս ճամբան կեցած էր, վիշտը զինք յաղթահարած չէր, տառապանքի ժամուն մէջ նէ զօրաւոր էր : Հոն, հանդարտ ու տխուր կանգնած՝ սպասեց, մինչեւ որ թափորը իրեն մօտեցաւ : Նէ իր աչքերը անոնց վրայ պտըտցուց ու փնտուածը գտաւ : Նէ՝ Գարբիէլին յուզումէ տժգունած դէմքը տեսաւ, իր աչքերը արտասուքով լեցուեցան ու փութկոտ քայլերով զայն դիմաւորելու վազեց : Անոր ձեռքը բռնեց ու իր գլուխը անոր ուտին վրայ դրաւ ու ըսաւ, «Ուրախ եղի՛ր, Գարբիէլ, եթէ իրաւ մենք զիրար կը սիրենք, կեանքի մէջ ինչ դժբաղդութիւն ալ որ պատահի, մեզ պիտի չկրնայ վասսել» :

Այս խօսքերն ըստու ու ժպտեցաւ, բայց մէկէն կայնեցաւ, տեսնելով որ իր հայրը կամաց կուդար :

Աւա՛զ, որչափի փոխուած էր ծերուկին դէմքը, անոր երեսին փայլը մարած ու աչքերուն հուրը անհետացած էր: Անոր ոտքերը ծանր կը շարժէին, զի իր կուրծքը ծանրագոյն սրախ մը բեռը կը կրէր, զի իր ոտքերը տառապող սրտի մը ծանրութեան տակ կը կրէին: Նէ երբ իր հօր այս վիճակը տեսաւ, քովը վազեց, ժպտով ու հառաջանքով անոր վիզը փարեցաւ, սիրալիր խօսքեր ըստու, բայց ի զո՞ւր էին ատոռք ամէնք: Ա՛լ միմիթարանքի խօսքերն անոր չէին ազդեր: ա՛լ հառաջանքներն ու տիսուր նայուածքները չէին կրնար այդքարացած սիրտը քրքրցնել:

Աչա այս սգալի թափորը Կասմէրոյի խորշը կ'երթար:

* *

Երբ ծովեզը հասան, անկարգութիւն մը, աղմուկ մը ու նաւարկելու տարօրինակ գրգռում մը տիրեց: Ամէն բան չփոթութեան մէջ ինկաւ, նաւակները արագ արագ կը բանէին, զինուորները բռնածնին մակոյիներուն մէջ կը դնէին, այնպէս որ կիներն իրենց էրիկներէն զատուեցան ու տարուեցան և մայրերը շատ ուշ տեսան թէ, իրենց զաւակները ծովեզրին վրայ մնացած են, անոնք մոլեզին ու սրտառուչ կերպով ձեռքերնին անոնց երկնցուցին: Բայց ա՛լ ուշ էր: Պասին ու Գարրիէլը իրարմէ բաժնուած ու տարրեր նաւու մը մէջ էին. իսկ Խվանձէլին յուսահատ ու գունատ՝ ծովեզրին վրայ իր հօրը քով կանգնած էր:

Դեռ գործը կէս եղած չէր, երբ արեւը մայրը մտաւ, վերջալոյսը ազօտեցաւ, մութը տիրեց և բարձրացած ովկէանը աճապարանքով ծովեզրին քաշուեցաւ գնաց: Աւազեզը ալիքներէն վոտարուած անտէր ապրանքներով, լոռերով եւ սըլլուկ ծովասէզերով ծածկուեցաւ:

Ծովեզրին քիչ մը անդին Ակադեան անտուն գեղջուկները գնչուներուն նման, սայլերուն և գոյքերու գէզերուն մէջ գիշերելու նստան: Փախչիլն անկարելի էր, զի անհուն ծովը՝ մութ ու անդնդային՝ իրենց աղջեւ կը տարածուէր ու իրենց ետեւ գիշերապահ զինուորին զէնքերուն շաշիւնը կը լսուէր: Ալէկոծող ովկէանը մինչեւ իր վերջին խոռոչները նահանջեց, աւազեզրին խիճերն ու քարերը գլուրելով ետեւն ի վար տարաւ և նաւաստիներն ու նաւակները եղերքին վրայ թողրուց:

Քանի որ գիշերը կը յառաջանար, նախիրն ու հօտը արօնաներէն տուն կը դառնային: Խոնաւ ու հանդարտ օդը անոնց ստինքներուն կաթնաբոյր հոտովը լցուած էր: Անոնք ագարակներու բակերուն մէջ կեցած, կը բառաչէին, կը մայէին եւ երկա՞ր երկա՞ր կը սպասէին որ զիրենք խնամոզները գան, ի զո՞ւր աբէրւորներուն կը սպասէին որ անոնց ձեռքերը կաթով լցուն երենց ստինքները քամէին: Լոռութիւն կը տիրէր փողոցներուն մէջ, անձէլիւսը եկեղեցին աշտարակէն չէր հնչեր, բխերիկներէն մուխ չէր բարձրանար ու ոչ ալ պատուհաններէն ճրագներու լցուը կը ցոլար:

* *

Բայց նոյն միջոցին, անտուն գեղջուկները, փոթորկին՝ ալիքներուն վրայէն բերած ու աւազեզրին վրայ ցանցնած փայտերը ժողվելով՝ մէկ մէկ կրակ վառեցին: Այդ կրակին բոլորտիքը մթաստուեր ու տիսուր կերպարանքներ կային, կիներու եւ մարդոց ձայնին հետ մանուկներու ճրլուտուքն կը լսուէր:

Մալթայի ծովեզրին վրայ թափառող նաւաբեկ Պօղոսին նման, գիւղին հաւատարիմ քահանան, մէկ խարոյէն միւսին քով կ'երթար, ինչպէս երրեմն իր թեմին մէջ ծուխէ ծուխ (օճախէ-օճախ), կ'երթար ու վշտացեալները կը միմիթարէր:

Մինչ այսպէս կը պարտէր, հասաւ հոն ուր իվանձէլին իր հօրը քոյլ նստած էր, Տէրտէրը՝ ալպլացող կրակին լոյսով՝ ծերուկին թորշոմած ու տժգոյն դէմքը տեսաւ ուր խորհուրդ չիկար եւ յուզում մը զայն չէր ոգեւորեր։ Նա կը նայէր ու չէր աեսներ, սիրտը կը տրոփէր, բայց հոն կեանք չի կար։ Շերուկը սլաքները կոտրած ժամացոյցի մը կը նմանէր։

Ի զ՞ւր իվանձէլին իր սիրափր բառերովն ու գորովալի խօսքերովը զայն զուարթացնել կը ջանար։ Ի զ՞ւր անոր կերակուր կուտար, ծերունին շրթունքները կղպուած էին։ Ոչ կը շարժէր, ոչ կը խօսէր, ոչ կը լսէր, այլ դատարկ աչքերով պիշ պիշ կրակին կը նայէր։

— Պէնէտի քթ, ըսաւ քահանան իր սիրալիր եղանակով։ Ուզեց աւելի խօսիլ, բայց իր սիրտը շատ լեցուած էր, բառ չգտաւ որ շարունակէր, զի ինչպէս բեւեռային հովին առջեւ քիւերէն կաթկթող ջուրը կը սառի, այնպէս ալ շեշտերը իր շրթունքին վրայ սառեցան։

Քահանան վշի այս ահարկու պատկերէն ու ողորմելի տեսարանէն այնքան յուզուեցաւ որ լեզլպեցաւ մնաց։ Մեզմով մը իր ձեռքը իվանձէլինի գլխուն վրայ դրաւ ու արտասուալի աչքերով վեր նայեցաւ։ Լուռ՝ լոյսերուն նայեցաւ որոնք իրենց յաւիտենական շատիլին մէջ կը շարժէին առանց գորովի ակնարկ մը ձեկլու մահկանացուներուն վրայ, որոնք գորովի ակնարկ մը ձեկլու մահկանացուներուն վրայ, որոնք վարը տառապանքի մէջ կը գալարէին։ Լոյսերուն նայեցաւ վրաը որոնք երէկուան ու առջի օրուան պէս ուրախ էին, լոյս կը սփոռէին՝ առանց համակրանքի արցունք մը թափելու մարդերուն վրայ որոնք վատերու մէջ կը տապկըտէին։

Քահանան այդ խորհրդաւոր նայուածքներով լոիկ պատարգելէ ետք, վար առաւ աչքերը, իվանձէլինի բով նստաւ ու երկուքը կուռ կուշտ լացին։

* * *

Յանկարծ, հարաւէն լոյս մը փրթաւ, աշնան արենագոյն լուսնին նման որ երկինքի բիւրեղէ պատն ի վեր կ'ելլէ ու հորիզոնին վրայէն իր տիտանեան հարիւրաւոր բաղուկները լեռներուն ու մարդերուն վրայ կը տարածէ և շուքերը իւրարու վրայ կը բարդէ։ որ ովկէանի ահաւոր կուրծքը արաշալոյսով կը շղարչէ և անոր փրփրալի կոհակները արծաթլուսով կը շաղէ։

Արենագոյն լոյս մը փրթաւ ու սկսաւ գիւղին տանիքներուն վրայ աւելի ու աւելի տարածուելի։ Այդ լոյսը կը բոցավառէր ու երկինքին, ծովուն եւ խարսխած նաւերուն վրայ կը փայէր կրան-Բրէի գիւղին յարդառիւներէն մուխի հսկայ սիւներ կը բարձրանային, որոնց սեւ ծալքերուն եւ գանգուրներուն մէջ միարձող բոցի ժայթքումները խարոյիկի կասպարային վրայ դողդղացող նահատակի մը ձեռքերուն նման մէջ մը վեր կը բարձրանային և մէջ մը վար կ'իշնային։

Հովը խանձող փայտերն ու տանիքներու ցիւերը կը վերցընէր, զանոնք կը պտուտքէր ու երկինքէն կրակ կը մաշէր, հարիւրաւոր տանիքներուն վրայէն բոցախառն ծուխ մը կը բարձրանար։ Ծովեղըին վրայ գիւերող մարդերը և նաւին մէջ բանտուած գեղջուկները սարսափով տեսան այս բանը, քիչ մը ատեն անխօս կեցան։ շրթունքնին խածին եւ մէկէն կսկծալի անձկութեամբ պուացին։

— Կրան-Բրէի չքնաղ գիւղին մէջ ա'լ պիտի չտեսնենք մեր տուները։

Աքաղաղները բակին մէջէն բարձրածայն կանչեցին, կարծեցին թէ արշալոյսը ծագած է, իրիկուան զեփիւուը շուներու հաշիւնն ալ բերաւ։ Յանկարծ ծովեղերքէն սարսափի աղաղակ մը բարձրացաւ, ձիերը իրենց ոտնակապերը և գոմէչներն իրենց փողկապերը կարտած՝ վայրաշունչ ու մոլեգնած կերպով մը ախոռներէն ու գոմերէն դուրս, դէպի ի

մարգագետին կը վաղէին։ Սոսկումի աղաղակ մը բարձրացաւ որու նմանը, Նէպրասքան շրջագծող անտառներուն ու մարգերուն մէջ թափառող վաչկատունը միայն դիտէ, որ իր անուշ քունէն սարսափահար՝ ոտքի կ'ելլէ, երբ վայրի ժիերն ու բառաջող ցուլերու խումբերը մրրկի նման գետը ջուր խմել կը վաղեն։

* * *

Անխօս քահանան ու աղջիկը այս ահաւոր տեսարանէն յաղթահարուած, սոսկալի տեսիլին կը յառէին; կը տեսնէին բոցերուն նախճիրը, կը տեսնէին որ արհաւիրքը գիւղը իր բազկաց մէջ առած հրոյ ճարակ կը դարձընէր։ Անոնք գլուխնին դարձուցին իրենց լուռ ընկերոջ խօսելու համար։ Ո՛չ ի՞նչ տեսնեն, ծերուկը իր նստարանէն վար գլորած և ծովեզրին վրայ տարածուած էր. անշարժ էր այն կերպարանքը եւ հոգին ալ իրմէ յաւիտեան բաժնուած էր։

Քահանան կամացուկ մը ծերուկին անշունչ գլուխը վերցուց և օրիորդն անոր քով ծնրադրեց ու սարսափի գալարումներով լացաւ, Նէ գլուխը իր հօրը կուրծքին վրայ դրաւ ու մարեցաւ, Երկար ժամեր մոռացումի անուրջներու մէջ ընկլմեցաւ, Երկար ժամեր իր կակծալի սիրաը հօրը անշարժ կուրծքին վրայ գամած քնացաւ։ Երբ վշտի յափշտակութենէն արթնցաւ, իր շուրջը բոլորած մեծ բազմութիւն մը տեսաւ, տեսաւ բարեկամներու տիսուր դէմքեր որոնք ողորմելի նայուածքներ կը ձգէին իր վրայ։ Անոնց աչքերը տժգոյն, արցունքուա ու գորովիէն տիսուր արտայայտիքովը գունաւորուած էին։

Աչքը բացաւ, դեռ գիւղը կը վառէր. հրդեհած տուները դաշտավայրը կը բոցավառէին ու կարմրած երկինքը ամբոխին դէմքերը կը լուսաւորէր։ Նէ արթնցաւ, իրեն այնպէս կը թուէր թէ դատաստանի առտուն էր. թէ աշխարհ բոցերու

մէջ կը հալէր ու մարդերը ոտքի կեցած՝ իրենց բաղդին կը սպասէին։

Ան ատեն քահանային ընտանի ձայնը լսեց որ կ'ըսէր— զոս, այս ծովեզրին վրայ թաղենք մեր բարեկամին մարմինը. երբ օր մը բազդը կամի որ մեր անծանօթ աքսորէն հայրենիք դառնանք, ան ատեն իր նուիրական աճիւնը եկեղեցին բակը կը թաղենք։

Աճապարանքով մը կրան-Բրէի երկրագործը ծովեզրին վրայ թաղեցին։ Մահազանքը իր տիսուր լալոնը չէր հնչեր. տիրացուներու մահերգը չէր լսուիր, միայն հրդեհած գիւղին ծխացող տուները իրը ջահ կը վառէին այդ անշուք թաղումին։

Քահանան աղօթը մը ըրաւ ու մէկէն ծովը սգալի շեշտերով եւ վաեմ ձայնով մը իր վանկերուն պատասխանեց, Ծովը իր մոնչիւնը մահերգին խառնեց, ինչպէս երկիւղած ամբոխը իր ձայնը քահանային աղօթքին կը միացնէ։

Մակրնթացն էր, որ ովկէանի վրայէն կրոգար, եւ օրուան ծագող առաջին արշալոյմին հետ, փութկու ու հեւաշունչ ծովեզրը կուգար՝ սա տիսուր ժամուն մէջ իր վայրի շեշտերը մահկանացուներու հեծեծանքին խառնելու։

Անդամ մ'ալ նաւարկութեան գրգիռն ու ձայնը բարձրացան եւ տեղատուութեան հետ նաւերը խարիսխը վերցուցին ու նաւահանգիստէն հեռացան։ Հեռացան կրան-Բրէի գեղջուկները ու իրենց ետեւ, ծովեզրին վրայ բարի երկրագործին հողակոյտն ու շքնազ գիւղը իր մոխիրներուն մէջ միայնակ թողուցին։

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա.

Կրան-Բրէի չքնաղ գիւղին վառելէն շատ մը Հոգեմաշ տարիներ անցեր էին, շատ մը յոդնած տարիներ անցեր էին այն օրէն՝ երբ բարձրացող մակրնթացին վրայէն բեռնաւորած նաւերը հեռացան ու ազգ մը իրենց հետ իր տնական գոյքերով աքսոր տարին—անվախճան աքսոր մը որուն նմանը պատմութիւնը երբէք արձանագրած չէ։ Ակադեան գեղջուկները իրարմէ անջատ, հեռաւոր եղերքներ ցամաքեցին։ Եւ ինչպէս հիւսիսային արեւելեան հովը նիւֆառնտէնտի ափունքը մթնցնող մշուշին շեղակի կը զարնէ ու բուրդ և բզիկ ըրած՝ հոս հոն կը ցրուէ, բաղդի փոթորիկն ալ այդ ցանցնուած ծիւնի տարափներուն նման, հոս հոն ցրուած էր Ակադեան գեղջուկները։

Այս անտէր, անտուն եւ անյոյս գեղջուկները քաղքէ քաղաք ու հիւսիսի ցուրտ լճերուն վրայէն արեւտապ հարաւի անտառները կը թափառէին, Անոնք ծովուն ամայի եղերքներէն աւելի ներսերը կը դեգերէին, հոն՝ ուր Զրերու Հայրը (Միւսիսիրի) իր ձեռքերով բլուրները գրկած կը քաշքըէ ու ովկէանի խորչերը կը տանի անոնց աւազին մէջ մամութին ցրուած ոսկորները խորունկ թաղելու համար։ Անոնք կը թափառէին և բարեկամ ու տուն տեղ կը վնատըուէին, բայց շատ մը յուսահատ ու սրտաբեկ անձեր կային որոնք ալ օճախ ու բարեկամ չէին փնտուեր, իրենց կոխած գետնէն ափ մը հող միայն կ'ուզէին, ափ մը հող միայն իրենց հոգեմաշ գլուխը պարտըկելու համար։

Գեղջուկները ուր որ կ'երթային իրենց գլխուն գալիքը կը պատմէին, ու կը դրէին, իրենց պատմութիւնը եկեղեցներու գերեզմաննոցին քարէ պնակիտներուն վրայ գրուած է։ Այս խղճուկ աքսորականներուն մէջ աղջիկ մ'ալ կար որ կը սպասէր, նէ խոնարհ ու հեզ էր եւ բոլոր պատահարները համբերութեամբ կը կրէր Բայց, աւա՛զ, իր գեղանի տարիքին առջեւ, կեանքի՞ լուռ, ընդարձակ ու սոսկալի անապատը կը տարածուէր։ Ինչպէս արեւմուտքի անապատին մէջէն անցնող ճամբորդը իր ճամբուն վրայ մարած կրակներ ու արեւուն առջեւ ճերմկած ոսկորներ կը տեսնէ, նէ ալ իր կեանքի շափողին մէջ շատ մը հողակոյտներ կը տեսնէր —անոնց հողակոյտները որոնք իրմէ առաջ տառնուած էին, որոնց հրայրքը մարած եւ յոյսը վաղուց մեռած ու անհետացած էր։

Նէրա կեանքին մէջ թերի, անկատար ու կիսատ մնացած բան մը կար, նէրա կեանքը կարծես տարօրինակ նահանջմունէր։ Ինչպէս արեւուտ եւ իր երգերով հիանալի Յունիսի առաւաւոտ մը յանկարծ երկինքին մէջ կանգ առնէր, թարշամէր ու կամացուկ մը արեւելեան հորիզոնն ի վար իջնէր և հոն կորսուէր ուրկէ դեռ նոր ծագած էր, այնպէս ալ ահաւոր էր նէրա կեանքը, զի սիրոյ արեւը դեռ նոր ծայր տուած էր անոր սրտին մէջ ու իր առաջին ցոլքերուն մէջ մարած էր։

* * *

Երբ նէ քաղքի մը մէջ կանգ կ'առնէր, ներքին տենդ մը զինք յառաջ կը մղէր ու անհանգիստ բաղձանք մը—հոգիին ծարաւն ու անօթութիւնը—զինք առաջ կը մղէր։ Անծանօթբնազդէ մը առաջնորդուած իր անվերջ վինտուագն ու անվախճան ճիգերը կրկնել կը սկսէր։ Երբեմն եկեղեցիի գաւիթին մէջ կանգնած շիրիմներուն կը նայէր ու երբեմն անշուք, անծանօթ հողակոյտի մը քով նստած կը խորհէր թէ

«արդեօք սա ցուրտ քունծերուն, տակ ամիսնացած չէ՞ այն սիրտը զոր այսքան կարօտով կը փնտռէր, հոս չի հանգչիր արդէն այն հոգին զոր իրբեւ ստուեր կը հալածէր ու

կը խորհէր ու ինք ալ կը բաղձար անօր քով ննջել :

Երբեմն շփոթ ձայն մը, զրոյց մը, անյօդ ու անկապ փսփառք մը, իրեւ օդային ձեռք մը, կուգար ու նշանացի կը կանչէր զնէ : Երբեմն զնէ կը խօսէր անոնց հետ որոնք իր սիրականը տեսած էին, որոնք իր՝ կարօտով փնտռած՝ դարրիէր ճանչցած էին : Բայց անոնք որոշ բան մը չէին ըսեր, ոմանք կ'ըսէին թէ շատ առաջ, շատ հեռու տեղ մը տեսանք կամ մոռցա՞նք: Ոմանք ալ կ'ըսէին . . . «Գարրիէլ ժօնէսը, օ՛, այո՛, մենք զինքը տեսանք, իր հօրը, երկաթագործ Պասլիին քովվ էր, երկուքն ալ մարգերը գացին, երկուքն ալ անտառապահներ ու նշանաւոր որսորդներ էին» :

Ուրիշներ կ'ըսէին . . . «Գարրիէլ ժօնէսը, այո՛, այո՛, տեսանք, լուրիզնայի ցածրավայրերուն մէջ կը ճամբորդէ : Ու, կ'աւելցընէին . . . «Սիրուն աղջիկ, ինչո՞ւ միշտ զայն կ'երազես, ինչո՞ւ այդքան երկար անոր կը պասեպ, ա՛լ Գարրիէլին չափ գեղեցիկ ու ազնւ երիտասարդ չկա՞յ հօս, չկա՞ն ուրիշներ որոնք անոր չափ վեհանձն, փափուկ ու ազնիւ սիրտ մը կրեն եւ ճշմարիտ հոգի ունենան, Ահա՞ն նօտարին տղան Պէպիսթ լը Պլանը հոս է, հոս է ան որ երկար տարիներ քեզ սիրած է, եկո՛ւր, սիրուն աղջիկ, եկո՛ւր ձեռքդ անոր տուր, անոր հետ երջանիկ եղիր : Ա՛լ հերիք հոս հոն թափառիս, ա՛լ հերիք փնտռես այն սիրտը որ, ո՞գ գիտէ . . . Շատ գեղեցիկ ես, չենք փափաքիր որ դուն ամուրի մնաս, ոչ, չենք կրնար թողու՛ զի գեղեցիկ ես :

Իվանձէլին լուրջ՝ այլ տիսուր կերպով կը պատասխանէր, «Ո՛չ, ո՛չ չեմ կրնար ձեր առաջարկն ընդունիլ, ուր որ սիրտ գացած է, հոն կը հետեւի, հոն կ'երթայ ձեռքս : Մէկ ան-

գամ սիրեցի, մէկ մը միայն սիրեցի ու մէկ մը միայն պիտի սիրեմ:

Երբ սիրտը՝ լապտերի մը նման՝ առջեւէն կ'երթայ ու շավիղը կը լուսաւորէ, բոլոր անոնք որ մութին մէջ անորոշ էին, յստակ ու պայծառ կ'ըլլան, շատ բաներ որ խաւարին մէջ պիտի ծածկուէին, կը լուսաւորուին» :

Իսկոյն քահանան՝ իր բարեկամն ու հայրագիրը՝ ժպիտով մը կ'ըսէր :

— Սիրուն աղջիկս քու Աստուածդ է որ քու մէջէդ այդպէս կը խօսի, Ա՛լ դատարկ սիրոյ վրայ մի խօսիր, սէրը երբեք չի կորառեփր: Եթէ նա ուրիշի մը սիրտը չի պարարտցըներ, անձրեւի ջրերուն նման իր ակը կը գառնայ . զայն կ'ուռճացընէ ու կը կազդուրէ, ինչ որ աղրիւրը կուտայ, նորէն սղբիւրին կը դառնայ: Ուրիշն համբերէ, սիրուն աղջիկ, համբերէ ու կատարէ սիրոյ մեծ գործդ: Վիշտն ու լռութիւնը զօրաւոր են և համբերատար տոկունութիւնը աստուածային ձիրքեր են: Սիրոյ մեծ գործդ ի գլուխ հանչ, մինչեւ որ սրբացած սիրտ աստուածային կատարելութեամբ զօրացած՝ երկնքի աւելին արժանի ըլլայ :

Իվանձէլին՝ ծերուկին այս խօսքերէն քաջալերուած՝ կը տոկար ու կը պապաէր: Դեռ իր սրտին մէջ սարսափի զգացումները կը յամենային ու դեռ ովկէանի մահերգը կը լսէր, բայց այդ ահաւոր ճայնին հետ անուշ հնչին մը կը խառնուէր ու «Մի՛ յուսահատիր» կը փսփառ :

Ահա այսպէս խեղճ իվանձէլին չքաւոր ու անմխիթար՝ կեանքի դժնիկներուն վրայէն կը քալէր: Նէ սիրոյ կրակէ շապիկ հրայրքովը կեանքի բգկոտղ տատասկներուն վրայէն բոպիկ ու արփւնոտ ոտքերով կը թափառէր :

Բ.

Մայիս էր Ակադեան նաւավարները՝ գեղեցիկ գետն ի վար նաւակ մը կը վարէին : Անոնք Օհիոյի եզերքներէն անցան, անցան Ուապիչի ծովախորշէն եւ լայն ու արագասահ Միսիսիպիի ոսկեգետակը մտան :

Աքսորեալներու խմբակ մէր որ հանրային հաւատքի ու դժբաղդութեան կապով կապուած՝ միատեղ կը նետուէին : Մարդեր, կիներ, տղաներ էին անոնք, որոնք յոյսէ ու երկրայութենէ առաջնորդուած՝ Ակադեան եզերքին վրայ եւ չքնաղ Օփէլուզայի մարդերուն ու խղճուկ երկրագործներուն մէջ բարեկամներ ու ազգականներ կը ինտոէին : Իվանձէլին անոնց մէջ էր ու հայր Ֆէլիսան իրեն կ'ընկերանար :

Անոնք անտառներով մթագնած ամայի վայրերուն ու տղմուտ աւազներու վրայէն յառաջ կ'երթային : Յորեկը խըռուվայոյզ գետն ի վար կը նաւէին ու մթուն անոր եզերքներուն քով, կրակի բոցերուն առջեւ կը գիշերէին : Դալարագեղ կղղիներու մէջէն — ուր փետրանման բամպակի ծըղոտները իրենց ստուերուտ կատարները կը խոնարհեցնէին — հոսանքէն քշուելով լայն ծանծաղուտներուն մէջ մտան, ուր արծաթի աւազափոշիները գետակին տակը կը կենային ու երկտուցներու խմբալները՝ իրենց փայլուն ու սպիտակ փետուրներով քողքուած՝ ալիքներու վրայէն լողալով մէկ եղերքէն միւսը կ'անցնէին :

Դաշտավայրը հարթ էր, Զինական ծառերը գետին եզերքն ի վեր չուք կը ձգէին եւ երկրագործներու տաւները աղաւնոցներուն ու խափշիկներու խուցերուն հետ դալարագեղ պարտէզներուն մէջ կը կանգնէին :

Անոնք դէպի հարաւ կը նաւէին, հոն կ'երթային. հոն ուր մշտնջենի ամառը կը տիրէ ուր գետը Գօդ տ'օռէն անց-

նելով՝ չքեղ գնացքով մը նարնջի եւ լեմոնի պուրակներուն մէջէն դէպի արեւելք կը սահի : Անոնք ալ գետին հետ իւրենց ընթացքը փոխեցին ու Փլադէմինի Պայուն մտան եւ չուտով՝ դանդաղ, երեսք ու չեղող հոսանքին բաւիլին մէջ կորսուեցան, խորասուզեցան այն ջրերուն մէջ որոնք պողկորսուեցան, այն ջրերուն մէջ որոնք պողկորսուեցան իւրաքանչիւսի նման ամեն ուղղութեամբ կը տարածուէին :

Անոնց գլխուն վրայ նոճի աշտարակածև ու մթին բարունակները փշուտ կամար մը կը կազմէին, որոնց հետքերուն հետեւող մամուռները օդին մէջ կը ծածանէին, դրօշակի նման որ էին մայր-եկեղեցիներու պատն ի վար կը կախուէին :

Հոն մահատիպ լրութիւն մը կար, ու ձայն մը այդ կատարեալ անդորրութիւնը չէր խոռվեր, Պահ Պահ, ձայերու ձայնը միայն կուգար որոնք արևմարին իրենց բոյնը — ձահիններու մէջի իրենց թառը կը դառնային և բուին դիւական քրքիչը կը լսուէր որով լուսինը կ'ողջագուրէր :

Գիշերի այս սև թռչունը միայն տիեզերական քնարին — լրութեան — յանկերգը կը խոռվէր :

Անուշիկ էր ու սիրուն, շատ գեղեցիկ էր լուսինը, գեղեցիկ էր երր Ջրերուն, կամարակալ նոճիներուն ու մայրիներու սիւնակներուն վրայ կը փայէր, անուշիկ էր՝ երր իր չողերը աւերակներու ծերպերուն մէջէն լինալու պէս անրեկ գմբէթներուն մէջէն տիսուր փայիկութեամբ մը վար կը թափէին :

Նաւորդներուն բոլորսիքը ամեն ինչ անրջային ու անորոշ էր, անոնց հոգիներուն վրայ ահ ու սարսափի, զարմացումի ու տիսրութեան զգացում մը կը տիրէր, դժբաղդութեան գուշակ զգացում մը, անտեսանելի ու անչափելի զգացում մը որ անըմբռնելի ու անպարագրելի է :

ինչպէս հեռո՛ւն մարդի խարձերուն վրայ ճիերու սմբակին ճայնը լուսած ատեն ու անոնց մօտենալէն շատ առաջ, կոէզի կծկուն տերենները կը դաշտղան ու կը գոցուին, այնպէս ալ կեանքի անապատին մէջ, երբ բաղդին դոփիւնը կը լսուի, սիրու չարիթի տխուր գուշակութիւններով կը սրմը-փայ ու կը գոցուի, դատավճիւին հարուածը իրեն հասնելէ շատ առաջ սիրալ կը սարսուայ ու կը փակուի:

Քանի որ նաւորդները սարսափի մէջ կը տառապէին, իվանձէին չէր ահարեկիր, իր սիրալ չէր խռովիր: Տեսիլ մը զինք կը զօրացընէր. մթին ու նուալզոտ տեսիլ մը իր աչքին առջեւ կը ծփար ու լուսնի ցոլքերուն մէջէն մատնամիշ կ'ընէր: Իր մտքի խորհուրդն էր որ՝ ցնորքի մը ձեւն առած՝ զինք կը զուարթացընէր. Իր առջեւի ստուերուտ կղղիներուն մէջ նաւակ մը կը սուրար. Գարրիէլն էր որ կը թափառէր, ու քաշուած ամէն թի աւելի ու աւելի իրեն կը մօտեցնէին.

* *

Այդ միջոցին թիավարը նաւուն ցուուկին վրայ կայնեցաւ, իր եղջերափողը հանեց ու իրը նշանաձայն հնչեցուց թէ արդեօք մժաստուեր գետակին վրայ նաւել ուզող ուրիշ արկածախնդիր նաւակ մը կա՞յ: Փողին ձայնը տերեւալի սիւնաշրքերուն եւ նրբանցքներուն մէջէն մոլեգին հնչեց ու լուրթեան կնիքը խսեց, աւրեց անուշ երաժշտութիւնը ու անտառին լեզու տուաւ որ իր ձայնը արձագանգներով բիւրապատկէ: Իրենց գլխին վերեւի մամուռէ դրօշակները՝ այդ հնչիւնէն թրթուացին: Բազմաթիւ արձագանգներ արթնցան ու հեռուն ջրերուն վրայ ու սոսափող ճիւղերուն վրայ մեռան, բայց ոչ ձայն մը լսուեցաւ ոչ ալ մթութիւնը պատասխան մը տուաւ: Երբ արձագանգները լսեցին երբ հնչիւնները նուաղեցան, լուռթիւնը վերքի մը հերընտուքէն ետք կրկնուած կոտառումներուն նման կսկծալի էր:

Իվանձէին նաւակին մէջ կը քնանար. բայց նաւավար-ները կէս գիշերին իսկ կը նաւէին: Մերթ լոփկ կը գործէին ու մերթ Քանատայի ընտանի նաւերգը կ'երգէին, այն երգը՝ զոր երբեմն իրենց Ակադեան գետերուն վրայ կ'երգէին: Անոնք կը թիավարէին ու կ'երգէին եւ գիշերուան մէջ անապատին անորոշ եւ խորհրդաւոր ձայները՝ գետին ալիքներուն կամ անտառին մէջ մրնչող հովին ձայները՝ կը լսուէին, որոնք խորդակին հայցուչին ու անձոռնի տիտեռան գոռուգոցին կը խառնուէին ասդրյալ դիակ ախատ ու աշուալ ու աշուալ ու աշուալ ու աշուալ ու աշուալ:

Կէս օրէն առաջ, անոնք չուքերու մէջէն դուրս ելան ու իրենց առջեւ արեւուն շողերուն տակ Աթքափալայի լճերը երեցան, Նաւակը վարող թիերը իրենց թիթեալ ծփանքովը բիւրաւոր ջրի չուշանները կ'օրօրէին:

Գեղանի ու շքեղ լսենին իր սոկէ պսակը անոնց գլխին վերև կը բարձրացընէր: Մակնօլիայի բողբոջներուն բուրումնաւէտ շունչն ու կհսօրուան շողը թմբեցուցիչ էին և անուշաբոյր վարդերով լեցուն ու կոկոններով ծմակաւորուած շըր-ջակայ անթիւ կրգիները զիրենք քունի կը հրաւիրէին:

Կէս գիշերէն ի վեր, աշխատելին յոգնած ծամբորդները

շուտ մը իրենց թևեակները էն գեղանի ծառերուն վրայ կախեցին ու իրենց նաւակը ապահովութեամբ մը եղերքին մօտ աճող նւակիքայի ուռիններուն տակ շղթայեցին և իրենք գալարավայրին վրայ պառկեցան ու քնացան:

Իրենց վերև եղևնի մը իր ընդարձակ ու բարձրկէկ շուր-

ջառը կը ատրածէլ և որթն ու փող՝ վարդը իրենց կանաչ

բազուկներէն թակորի մանդուղիին նման չուանէ սանդուղ-

ներ կը կախէին որոնց ծօճուն մատներուն վրայէն ելլող իջ-

նող հրեշտակները կոլիփրիներն (colibri = բզզակ թռչուններն) էին որոնք ծաղկէ ծաղիկ ու վարդէ վարդ կը թոշէին:

Ակա այս էր իվանձէլինի աեմիլը՝ մինչ նէ փող՝ վար-

գերուն տակ կը քնանար : Նէրա սիրտը սիրով լեցուած էր
ու, քունին մէջ, բացւող երկնքի մը արշալցար երկնային
գաւառներու փառքովը իր հոգին կը լուսաւորէր :

* *

Անթիւ կղզիներու մէջէն թեթև ու արագասահ նաւակ
մը երթալով աւելի ու աւելի կը մօտենար : Որսորդներու
ջղուտ բազուկներն էին որ ջրերուն վրայէն դայն կը վարէին .
նաւակին ցոռուկը դէպ ի հիւսիս —վայրի եղերու և ջրչուննե-
րու իրկրին —կը նայէր :

Դեկին քով մտածկոտ ու հալումաշ երիտասարդ՝ մը նըս-
տած էր : Անոր թուխ և անխնամ թողուած գանգուրները
ճակտին վրայ կը թափէին ու դէմքին վրայ տարօրինակ
տխրութիւն մը կը կարդացուէր, տխրութիւն մը որ իր տա-
րիքին անյարմար էր ու իր հասակին չէր վայլեր : Գարբիէլն
էր ան որ իվանձէլինի համար սպասելէ յոգնած, ապերջա-
նիկ ու մտահոգ՝ իր արևմուտքի ամայի երկիրներուն մէջ իր
անձին և իր վիշտին մոռացումը կը փնտռէր :

Որսորդները կղզիին միւս եղերքէն արագ մը նաւեցին,
արմաւիկներու պահպանակներուն ետևէն անցան գացին :
Չտեսան ուռիներու մէջ ծածկուած նաւակն ու քնացողները
թիերու ձայնէն չարթնցան, իրենց խոր քունին մէջ ալիք-
ներու ծփանքը չլսեցին և անտեսանելի մնացին, մինչ նաւակը
հակառակ եղերքէն կը սահէր կ'երթար :

Խոնջած աքսորեալները իրենց բարեկամները չտեսան,
անոնց յոգնութենէ փակուած քնթթախ աշքերը չբացուե-
ցան ու Աստուծոյ հրեշտակը հոն չէր որ քնացող օրիորդը
արթնցնէր :

Նաւակը՝ մարդին վրայէն աներեւոյթացող ամպի չուքի
նման սահեցաւ գնաց : Երբ ա'լ հեռուն, շա'տ հեռուն

գացած էր, երբ ա'լ թիերու ձայները մեռած էին, քնացող-
ները արթնցան, իվանձէլին ալ արթնցաւ ու իր բարեկամ
քահանային նայելով տխուր հառաչանքով մ'ըսաւ .

— «Ոչ, Հայր մէլիսան, կարծես մէկը սրտիս մէջէն կ'ըսէ
թէ Գարբիէլը մեր մօտերը կը թափառի : Արդեօք երա՞զ մ'է
աս՝ թէ գատարկ, ունայն նախապաշարում մ'է : Արդեօք
հրեշտակ մը անցաւ քովէս ու ծշմարտութիւնը ինձի յայտ-
նեց :

— Լաեց ու մէկէն չիկնումաժի մ'ըսաւ, ու ու մ'չայի մաղմաց
— Աւա՛զ, ես ո՞չափ գիւրահաւան եմ, գիտեմ թէ իմ խօս-
քերս քեզի համար անիմաստ են ու նշանակութիւն չունին :
Բայց ծերուկը ժապտելով պատասխանեց :

— Սիրուն աղջիկ, քու խօսքերդ դատարկ չեն, ոչ ալ ա-
նոնք ինձի համուր անիմաստ են : Զգացումը խորունկ ու
հանդարտ է, իսկ բառը անոր երեսը ծած անող խարսխա-
նիչն է որ կը մատնէ թէ խարսխը ուր ձգուած է : Աւրեմն
վստահէ՛ սրտիւ, զստահէ՛ այն բանին զոր աշխարհ ցնորք կը
դաւանի : Իրաւ որ Գարբիէլ մեր մօտնէ, զի քիչ մը հարաւ,
թէշի ափունքին վրայ են Սէն-Մուրի ու Սէն-Մարթէնի քա-
ղաքները : Հոն, երկար ատեն թափառող հարսը իր փեսին
պիտի տանք, հոն երկար ատեն բացակայող հովիւը իր հօտն
ու փարախը պիտի գտնէ : Գեղեցիկ է այն երկիրը . մարգեր,
անտառներ ու մրգաստաններ ունի : Պարտէղներ կը զարդա-
րեն զայն և անոր վրայ կը տարածուի երկինքներու է՛ն
կապոյտը որուն չըեղ գմբէթը անտարին կանաչ պատերուն
վրայ կը հանդչի : Հոն բնակող ժողովուրդը բնութեան այս
հիւալի տեսիլը կուիզիանայի եղեմ անունով մկրտած է : »

* *

Անոնք այս սիրալիր խօսքերով իրենց ճամբան շարունա-
կան գույն է

կեցին . քիչ քիչ իրիկունը վրայ հասաւ : Արեւ արեմուտքի հորիզոնէն մոգի նման իր ոսկելէն գաւաղանը դաշտավայրին վրայ կ'երկնցընէր :

Ուր որ այդ գաւաղանը կը դպչէր , կը բօցավառէր՝ այնպէս որ երկինքը , ջուրն ու անտառը հրդեհած , հալած ու միատեղ խառնուած էին , կարծես :

Նաւակը կը տատանէր և կարծես երկու հաստատութիւններու մէջ կախուած արծաթի ամպ մ'էր որ անշարժ ջրերուն վրայէն կը սուրար ; Խվանձէլինի սիրտը անձառելի ուրախութեամբ լեցուած էր , մոգական հմայքով լեցուած՝ իր զգացումի նուրիական աղբիւրները սիրոյ լուսովը կը փայլէին , կը փայլէին ու կը բօցավառէին ինչպէս իր բոլորտիքի երկինքն ու ջուրը արեւոն առջեւ կը շողային :

Այն ատեն ծանակ թռչունը , երգիշներու էն վայրին , մօտակայ թաւուտքէն , ջուրին վրայ կախուած ուռիփ մը բարունակին վրայ օրօրուելով երգել սկսաւ : Իր փոքրիկ կոկորդէն ա'յնպիսի զգլիիչ երաժշտութիւն մը կը թրթռացնէր որ ամբողջ օդն ու անտառը , գետն ու ալիքը իրենց շունչը բռնած լոփի մնջիկ մտիկ կընէին : Սկիզբները իր եղանակը պարզ ու տիտոր էր , յետոյ բարձրացաւ բարձրացաւ մինչև մոլեգնութեան հասաւ , այնպէս որ նաւորդները կարծեցին թէ ցնորած պարուհիի մը խրախճանքին հանդիսատես կ'ըլլային , ինչպէս փոթորիկէն ետքը հով մը ծառը կը թոթվէ ու անոր կանաչ տերեւեններուն վրայէն բիւրեղ կաթիլներու տարափ մը վար կը թափէ , այնպէս ալ ծանակ թռչունը աղմկալի երգէն ետք քանի մը ողբալի գանկեր կրկնեց մինչև որ զանոնք հաւաքեց ու մէկէն հեգնանքով ու նախատանքով դուրս թափեց :

Խվանձէլին ուրախ էր , բայց չէր գիտեր թէ բաղդն ալ իր հետ կը կատակէր , զինք կը շոյէր , յոյս կուտար ու անդին իր վրայ կը խնդար :

Մեր աքսորեալները այս նախերգանքով ու յուզումէն տրոփող սրտերով կամացուկ մը թէշի մէջ մոան , ճիշդ հոն ուր նա կանաչ Օփէլուզային մէջ կը հոսէ : Անոնք քաղցրաբոյր օդին մէջէն ու ծառերու կատարներուն վրայէն ծուխի սիւն մը տերան որ մօտակայ բնակարանէ մը կը բարձրանար և եղջերախողի ձայն մը ու հեռուն մարմանդին վրայ արածող արջառններու բառաջիւնը լսեցին :

Գ.

Խաշնարածին տոռնը , կաղնիներով մթաստուեր գետեզին վրայ մենիկ ու հանդարար կը կենար , կաղնիները իրենց վիթխարի կերպարանքովն ու աշաւոր շուքովը ծովելով կը զեղաղարդէին , իրենց ճիւզերէն սպանիական մամուռին ու խորհրդաւոր մաղամուրձին ծաղկեպսակները կը տարուբերէին , զորա Տէրուփանները եռութայտի մէջ ոսկիէ կացինով կը կորէին : Տոռնը պարտէզով մը չրջափակուած էր ու ծաղկէ-պուրակ մը զայն կը գոտեւորէր , Աղւոր ատաղձով շինուած էր ու ընտիր ծպեղներով կարգաւորուած էր տոռնը : Լայն ու ցած էր առիքը , առջեւը՝ բարակ սիւններու վրայ բարձրացած ճեմոց մը կար : Վարդենիները սիւններուն փակած էին ու որթին ճիւզերը զանոնք գրկելով՝ ճեմոցը կը հովանաւորէին : Հան կ'այցելէին կոլիթրիները ու հոն կը թուչտէին ժրաջան մեղուները :

Պարտէզին ծաղիկներուն մէջ , իրը մշտնջենի սիրոյ խորհրդանշան , աղաւնոցներ կային ուր վուերն ու մրցողներու անվերջ կոխները չին պակսիր , իրիկուան աղկէկ օդին մէջ . ծխնելոյցէն կապոյտ մուխի սիւնակ մը կը բարձրանար , ու կամացուկ մը կը տարածուէր : Արեւ՝ մարգին՝ ծաղկիներու ծովին՝ վրայէն մարը կը մտնէր ու իր ետեւ եռոններու վրայէն

մարող լրյուերը կը ժողվէր և գիշերի սև ձեռքը տնտնացող
ցոլքերը երկնից ճակտէն վար կ'աւլէր :

Ճիշդ հոն ուր ծառաստանը մարգին ծաղիկներուն կը մի-
անար, հոն կանգնած էր ճիշտոր խաչնարած մը : Զանկա-
պան ու այծեամի մորթէ կրկնոց մը հագած էր . իր դէմքը
խոշոր ու թուլս էր և տիրական նայուածքով մը այս խաղաղ
տեսարանը կը դիտէր : Անթիւ խաշինքին կը նայէր որոնք
մարմանդին վրայ կ'արծէին ու դաշտավայրին վրայ տարած-
ուած ծովի թարմ գոլորշին կը շնչեն : Կամացուկ մը, իր եղ-
ջերափողը, որ քովի ի վար կախուած էր, վեր առաւ, իր թո-
քերն ուղեցուց ու ամուր մը ժշեց : Փողին ձայնը իրիկուան
թարմ ու խաղաղ օդին մէջէն վայրագօրէն մինչեւ հեռուն
գնաց ու կորսուեցաւ: Խակոյն խոտերուն մէջէն արջառներու
ճերմակ եղջիւրները ովկէանի ճերմակ փրփուրներու ուռոց-
քին նման երեցան : Անոնք վայրկեան մը լովիկ նայեցան,
ետքը մարգին վրայէն բառաչելով վազել սկսան ու մէկէն
ամբողջ խաչինքը ամպի մը նման խոտերուն վրայէն աներե-
ւութացաւ:

Երբ խաչնարածը տուն դարձաւ, պարտէզին դրան մէջէն
քահանային ու աղջկան դէմքը տեսաւ, տեսաւ որ անոնք
իրեն կուգային, խակոյն ճիէն վար ցաթքեց ու բազկատարած
եւ զարմացումի աղջկով յառաջ վաղեց :

Երբ քահանան ու իվանճէլին անոր դէմքը տեսան, ան-
միջապէս ճանչցան, խաչնարածի մորթին տակ երկաթագործ
Պասիլը գտան, Երբ Պասիլ իր հիւրերը պարտէզէն տուն կ'ա-
ռաջնորդէր, ալ չէր զիտեր ի՞նչ պիտի ընէր, անվերջ ողջա-
գուրանքներ ու սիրալիր բարիգալուստներ կը թափէր եւ
անհատնում հարցումներ կ'ընէր Անոնք պարտէզին վարդերուն
տակ իրարու հարցում կ'ընէին, կը պատասխանէին, բարեկա-

մաքար զիրար կը գրկէին. երբեմն փոփոխակի կուլային կամ
կը խնդային ու երբեմն ալ լոիկ ու մոտածկոտ կը նայէին:
կը մոտմոտային, ինչու որ Գաբրիէլը չէր երեւնար : Այս
լոութիւնը իվանճէլինի սրտին մէջ սեւ կասկածներ արթն-
ցուց : Պասիլ քիչ մը տատամսելէ ետք, լոութիւնը խղեց ու
ըսաւ .

— «Եթէ դուք Աթքաֆալայէն եկաք, ի՞նչպէս եղաւ որ
Պայուներուն վրայ Գաբրիէլիս նաւակին չհանդիպեցաք» :

Պասիլի այս խօսքերը իվանճէլինի երեսին վրայ մոխիր
մաղեցին, գոյնը նետեց, արցունքոտ աչքերով ու խղդուկ
շեշտով մ'ըսաւ:

— Գաբրիէլ գացեր է . . . իրա՞ւ կ'ըսես, Գաբրիէլը գացե՞ր
է» : Հազիւ այս բառերը, կրցաւ ըսել, հառաչանք մը իր
խօսքը խղդեց, սիրտը փլաւ ու աչքերէն արցունքները զոյգ
պոռթկացին, Գլուխը կախեց ու լացաւ :

Խակոյն բարի Պասիլը զօսարթ ձայնով մ'ըսաւ.

— Ուրախ եղիր, ան դեռ այսօր մեկնեցաւ Յիմա՛ր տղա՛յ,
զիս իմ ծիերուս ու խաչինքիս հետ մինակ թողուց ու գնաց:
Հոգիին մէջ հրայրք մը կար ու երթալով կը նեղպատէր. վեր-
ջապէս ձանձրացաւ ու ա'լ չկրցաւ խաղաղ կեանքին դիմա-
նալ Միշտ գոց էր բերանը, միշտ լուս էր. Եթէ շրթունքները
բացուէին ու խօսէր, կամ քու վրայ կը խօսէր կամ իր տա-
ռապանքին վրայ: Ա'լ այնպէս եղաւ որ մարդիկ իրմէ ձանձ-
րացան, աղջիկներն ալ իրմէ գլուխ չունէին, մինչեւ խակ ես
ալ նեղուեցայ. խորհեցայ թէ ի՞նչ ընեմ վերջապէս որոշեցի
որ զինք Ատայէս քաջաքը զրկեմ որ Ապանացիներուն հետ
ջորիներու առուտուր ընէ ու անկէ հնդիկ ուղեցոյցներով
Օզարքի լւաներն երթայ, հոն անտառներուն մէջ մուշտակ ու
գետերուն մէջ ջրըսն որսայ. խորհեցայ աւ այսօր գինքը ճամբու-
գրի Ուրեմն, ուրախացի՛ր, մենք փախատական սիրահարին ե-

տեւէն պիտի իյնանք ու զինքը պիտի բռնենք, անիկա դեռ
շատ հեռացած չէ. բաղդն ու գետակները իրեն հակառակ են,
վաղը, առտուն կանուխ ելիր որ արշալոյսի կարմիր ցողերուն
մէջն անոր ետեւն իյնանք ու զինքը բռնելով իր վանդակը
բերենք : »

* * *

Բերկրալի ճայներ լսուեցան ու տեսան որ գետեղին
քանի մը երիտասարդ՝ սրբահար Միքայէլը իրենց թեւերուն
վրայ առած՝ տուն կը բերէին : Նա երկար ատեն Պատիլի տան
մէջ իր Ողիմակեան աստուած մը ապրած էր, իր միակ գործը
մահկանացուներուն երգ երգել ու իր սրինգովն ու ջութա-
կովը աքսորեալ գեղջուկները զուարժացնել էր : Ընկերները
իր արծաթեայ գանգուրներն ու սրինգը շատ կը յարգէին
« Շատ ապրի մեր ակադեան երգիչը, կեցցէ՛ մեր Միքայէլը »
կը գոչէին :

Երբ խմբակը յաղթական թափորով զայն իրենց բազուկ-
ներուն վրայ առած կը բերէին, Հայր Ֆէլիսան ու Խվան-
ձէլին զայն ողջունելու գացին : Խոկ Պատիլ՝ բարձրաձայն ու
երկար խնդալով, կիներն ու աղջիկներն գրկելով ու անցեալն
յիշելով, քաղցրութեամբ եւ ու բախութեամբ մը իր հին բա-
րեկամներն ու ընկերները կ'ողջագուրէիր :

Անոնք շատ զարմացան երբ նախկին երկաթափործին հա-
րըստութիւնը, խաշինքը, կալուածքն ու նահապետական կեն-
ցաղը տեսան : Շատ զարմացան երբ նա երկրին կլիմային ու
հողին վրայ խօսեցաւ, ըստ թէ մարգերուն վրայ արծող
անթիւ խաչինքը անոր պիտի ըլլայ որ զանոնք բռնէ : Ակադ-
եան գեղջուկները շատ ուրախացան ու ամէն մէկը կը խոր-
հէր թէ « ես հոս կը կենամ խաչինքի ու հողի տէր կըլլամ » :
Այսպէս խորհելով սանգուղէն վեր ելան ու զով ճեմոցին
մէջն արահը մտան ուր վաղուց արգէն Պատիլի ընթրիքը իրեն

կըսպասէր : Անոնք հանգչեցան ու մեկտեղ կերան խմեցին :

* * *

Մթութիւնը՝ բերկրալի խնձոյքին յաջորդեց : Դուրսը ա-
մէն ինչ լուս էր, բիւրաւոր աստղերն ու լուսինը արծաթ-
լրւով գաշտավայրը կը լուսաւորէին, բայց ներսը՝ ճրագին
լրւով, բարեկամներու երեսները աւելի պայծառ կը փայ-
լէին : Ան ատեն, խաշնարած սեղանէն ելաւ, իր ծխափողը
վառեց ու ըստեւ, իր հիւրերուն, որոնք կը ժպտէին .

— Անգամ մ'ալ բարի եկաք, բարեկամներս, Դուք որ
երկար ատեն անտուն, անբարեկամ մնացիք, գուք անգամ
մ'ալ բարի եկաք առն մը որ թերես հինքն աւելի լաւ է :
Ա՛ հոս անկուշտ ձմեռը մեր արիւնը չի կապուտցըներ, ա՛ լ
հոս գետինը քարուտ չէ որ երկրագործին զայրոյթը գրգռէ,
ինչպէս ողնափայտը ջրին մէջ դիւրաւ կը մտնէ, խոփն ալ
հողին մէջ շատ հետիւ ակօններ կը բանայ : Հոս ատրին բո-
լոր պարտէցները ծաղիկներով լեցուն են ու նարինջի տուն-
կերը ծաղկի բողբոջներով զարդարուն են : Այն խոտը որ
բանատայի մէջ հազիւ ամառէ մը կ'աճի, հոս մէկ գիշերուան
մէջ կը բուսնի :

Հոս ալ մարգերուն վրայ անտէր ու վայրի արջառներ
կան, հոս ալ,—ով որ ուզէ, կրնայ արտ ունենալ : Անտառին
ատազը անհատնում է, քանի մը կացինով՝ կտրէ՛, թափէ՛,
տաշէ՛ ու տուն շինէ, քեզի բան ըսող չկայ + Մէկը չկայ որ
աչքիդ վերև ունք կայ բաէ, ա՛ ձեզ վտարող չկայ հոս...:

Քանի այսպէս կը խօսէր, զայրացկոտ աչքերը կոպիճ-
ներուն մէջ դարձան . ոնդունքէն ցասկոտ շունչ մ'արձա-
կեց ու իր ահագին թուխ ձեռքովը այնպիսի որոտալի հար-
ուած մը տուաւ սեղանին որ բոլոր հիւրերը թունդ ելան ու
ամէն մէկը իր նստած տեղէն թիզ մը վեր ցատքեց : Հայր
Ֆէլիսան որ քթախոտը քթին կը մօտեցնէր . մէկէն կեցաւ ու
սկսաւ ապուշ ապուշ նայիլ :

Պասիլ հանդարտեցաւ, մեղմացան իր բառերը ու ժպիտով մ'ըսաւ—«Միայն ջերմէն զախցէք, բարեկամներ, ջերմէն զգուշացէք, ջերմէն։ Ալ հոս մեր Ակադեան ցուրտ կլիման չէ որ հմայիկ վիճելով ու լնկոյզի կեղեւին մէջ փակուած սարադը ձեր գզէն կախելով բժշկուիք։ Հոս յուռութք չի բանիր։»

Իսկոյն տան մէջ ճայներ լսուեցան, սանդուղին ու զոկ ճեմոցին վրայէն քայլափոխի ճայներ հնչեցին։ Դրացի կրէօլներն ու Ակադեան փոքր պարտիզպաններն էին որոնք Պասիլի տունը կուգային՝ ինչպէս առաջուց իրենց ըսուած էր։ Հին ընկերներուն ու բարեկամներուն հանդիպումը շատ բերկրավի էր։ Բարեկամները զիրար կը գրկէին՝ անոնք որ առաջ իրարու օտար էին, հոս՝ աքսորի մէջ, իրարու ճշմարիտ բարեկամ եղան։ զի իրենց երկրին—հայրենիքի—ազնիւ կապերն ու հանրային տառապանքը զիրենք իրարու կը կապէր։

Մօտակայ սրահին մէջի երգի եղանակը, որ Միքայէլի ջութակին թելերէն կուգային, խօսակցութիւնը կտրեց։ Ալ ամէն բան մոռցան, ցաթքեցին ոտքի ելան ու տղոց նման զուարթանալ սկսան։ Քանի որ պարերգը իրենց ոտքը կառնէր, վիշտը մոռցան, ինքզինքնին կորուսին և երազուն պըսպուն աչքերով, ծփուն հանդերձներով պարել սկսան։ Խելքը գլխէն գողցող երաժշտութեան մէջ, ա՛լ մոռցան թէ աքսորուածներ են. մոռցան թէ օտար հողի մէջ են։ Նուագեցին ու խաղցան՝ իրը թէ կրան-իրէի մէջ էին ու իրը թէ աքսորը իրենց մաղերուն մէջ ճերմակ ձգած չըլլար։

* * *

Նոյն միջոցին քահանան ու Պասիլ սրահին մէկ անկիւնը քաշւած՝ անցեալին, ներկային ու ապագային վրայ կը խօսէին։ Իվանձէլին ապուշ կրթած էր, այդ աղբուկը իր մէջ հին յիշատակներտ արթնցուցած էր. ծովուն մահերգն արթնցած

էր իր մէջ։ Այդ յիշատակին հանդէալ, սիրտը տիսրութեամբ լեցուեցաւ ու գաղտուկ մը պարտէզ գնաց։

Գեղեցիկ էր երկինքը։ Այդ զիշեր շատ գեղեցիկ էր երկինքը։ Լուսինը անտառի սեւ պարփակին ետեւէն բարձրացաւ ու անոր գագաթը արծաթզօծեց։ Աիրոյ քաղցը խօսքերը լսաւարած ու մոլորած հոգիի մը վրայ ինչ անոյշ տպաւորուխաւած ու բոլորտիքը գտնուած պարտէզին բազմատեսակ ծաղիկները իրենց հոգիները բոյրի մէջ կը ծրաբէին։ Այդ բոյրը իրենց ըստ իրենց հոգիների մէջ կը գիշերին կը յանձնէին, գիշաղօթքն ու պաշտամունքն էր զոր գիշերին կը յանձնէին, գիշերին երբ նա լուռ՝ կարտուսեան կրօնաւորի մը նման՝ կ'անցանքանուած էր։ Իր կուրծքը հառաջանքի մէջ կը խզգուէր, ամէն նայուածք որ կը թուչէր, ամէն հեւք որ կը փախչէր, աղօթքներ էին արդէն։ Երբ նէ այսպէս կաղնիներու շուքին տակէն, անվախճան մարդերու ճամբան բռնած կ'երթար, հանդարտ ու մոգրիչ լուսինը նէրա հոգին անսահման ու անորով բազմանքներով կ'ալէկոծէր։

Լուռ էր մարդագետինը. արծաթեայ մառախուզով մը աւենած էր եւ անթիւ ու խառն ի խուռն կայծոռիկներ կը աւելէին ու հոս հոն կը թուչէին. իր գլխին վրայ աստղերը—փայլէին ու հոս հոն կը թուչէին. իր գլխին վրայ աստղերուն երկինքի մէջ Աստուծոյ կրակէ խոկերը—մարդուն աչքերուն վրայ կը փայլէին, մարդուն՝ որ ալ անոնց վրայ հիանալէ ու զանոնք պաշտելէ դադրած էր, դադրած էր այդ երկինքով զբաղեց. ի բաց առեալ գիսաւոր մը որ տաճարին պատին վրայ կը գրէ Մանէ, թէկէլ, Փարէս, Իվանձէլին սիրտը մոլորակներուն ու կայծոռիկն այսպէս, իվանձէլինի սիրտը մոլորակներուն մէջ միայնակ կը թափառէր, ա՛լ չկրցաւ իր յուղումը զսպել, ու պղուաց.

— «Գաբրիէլ» ով իմ սիրականս Գաբրիէլ, ո՞ւր ես. դուն
ինծի շատ մօտ ես, ուրեմն լնչո՞ւ քեզ չեմ տեսներ, դուն
ինծի շատ մօտ ես, ուրեմն ինչո՞ւ ձայնդ. ինծի չի հասնիր,
Ո՞հ քանի անդամ ոտքերդ սա մարգին մէջ կորսուող շաւիդէն
քալած են. քանի անդամ աչքերդ բոլորիքի ծառաստան-
ներուն նայած են: Քանի անդամ աշխատանքէ յոդնած գը-
լուխդ այս կաղնին տակ հանգչեցուցած ու քունիդ մէջ զիս
երազած ես: Ե՞րբ, ո՞հ, Ե՞րբ այս աչքերս քեզ պիտի տեսնեն,
Ե՞րբ, այս բագուկներս քեզ պիտի դրկեն»:

Իսկոյն անտառին մէջէն պինդի նման խոլոմուկի (^(*)) մը
բարձր երգը լուսեցաւ ու մէկէն մերձակայ թաւուտքներուն
մէջէն հեռուն թռաւ ու ձայնը լուսութեան մէջ նոււաղեցաւ:

Կաղնիները մութին մէջ գեղիեան խոռոչներէն «Համբե-
րութիւն» պատգամեցին ու լուսնէշող մարգէն հառաչանք մը
«Վաղը» պատասխանեց:

* * *

Հետևեալ առտուն արեց պայծառ ծագեցաւ, պարտէզին
բոլոր ծաղիկները արցունքով լուսացին անոր փայլուն ոտքը
ու անոր լուսէ փորիկները իրենց բիւրեղէ բաժակին մէջի բա-
լասանովն օծեցին: Քահանան՝ որ ստուերուտ չէմին վրայ
կայնած էր ըստ:

— Բարի երթաք, ջանացէք որ անօթութեան ու ծոմի
մէջ տառապող անառակ որդին ու իեսան եկած ատեն, քնա-
ցող յիմար կոյսը մէկտեղ տուն բերէք»:

— «Մնաս բարի», ըստ իգանձէլին ու ժպաելով Պասիլի
կետ գետեզը գնաց ուր նաւավարներն արդէն իրենց կը ըս-
պասէին:

Առաւօտուն՝ արեով եւ ուրախութեամբ սկսաւ իրենց
ճամբրդութիւնը, Անոնք սկսան հետապնդել Գաբրիէլը որ
իրենց առջեւէն կը պանար, կը հեռանար ու կը կորսուէր.

(*) Այծաղիաց = լայն կոուցով գիշերային թոշուն,

անոր ետեւն ինկած էին զոր բաղդին փոթորիկը մեռած տե-
րեւի նման անապատին վրայէն կը քշէր ու կը տանէր:

Ոչ այդ օրը, ոչ միւսը, ոչ աւածորդ օրերը էնի, կամ գետի
վրայ կամ անտառի մէջ անոր հետքը չգտան. միայն անստոյդ
ու դատարկ զրոյցն էր որ, զիրենք ամայի ու վայրի երկրի մը
մէջէն կ'առաջնորդէր. Անոնք զինքը չգտան՝ մինչեւ որ ա՛ւ
ճամբրդելէ յոգնած՝ սպանիական Ատայէս քաղա-
քը հասան: Բայց իրենց ակնկալիքը ի դերեւ ելաւ զի շատա-
խօս կալուածատէրէն տեղեկացան որ նախորդ օրը Գաբրիէլ
ծիերով, ընկերներով ու առաջնորդներով այդ գիւղը թողու-
ցած ու մարդերուն ճամբան բռնած էր:

Դ.

Հեռուն, արեւմուտքի մէջ, անապատ մը կայ ուր Եռոները
իրենց բարձր ու լուսաւոր գագաթները՝ մւտնչենական ձիւ-
նով ծած կուած գագաթները՝ ամպերուն մէջ կը բարձրա-
ցընեն: Այդ Եռոներուն խորտուբորա ու անդնդային խոռոչ-
ներէն վար, — ուր կիրճ՝ դրան մը նման՝ ճամբրդին սայ-
լերուն գեռաւար անցը մը միայն կուտայ, Օռայնի,
Վալէ Ռւէյ, ու Օրիկան գետերը գէպի արեւմուտք կը
հասին. Արեւելքէն Նէպարասքան՝ խոտոր ընթացքով մը, Ռւինտ
Բիվը լեռներուն մէջէն Սուիթ-Ռւաթը-Վալէ էն վար կը
գահավիմէ: Հարաւէն՝ ճնարի մը մեծ լարին նման բարձր ու
վսեմ թրթռումներով, անթիւ սահանքներ անվերջ գոռ ու
գոչումով ովկէանոսը կ'իջնեն՝ սահանքներ որոնք ֆօնրին՝
Գի-Պուրի ու սպանական լեռնագօտիներու մէջէն կը հոսին՝
ժայռերէ ու աւազներէ շղթայուած ու անապատի փոթո-
րիկներէ միշտ մզուած:

Այս գետակներուն մէջ սքանչելի ու ծաղկաւէտ մար-
մանդներ կան, ստուերի ու արեւի մէջ ծածանող խոտի
ծփուն դաշտակներ սփոռուած են եւ վարդերու խումբերով

ու ծիրանի ամսորֆաներով գեղազարդ մարգեր տարածուած են :

Այս մարգերուն վրայ վայրի գոմէշները, այծեամներն ու որմզդական եղիկները կ'արածին. Հոս կը թափառին դայլերը ու անտէր ձիերու վոհմակները, հոս կը հանգչին ճամբորդելէ յոգնած, խոնջած հովերը եւ երբեմն հրդեհներ կը ծագին որոնք կ'այրեն ու կը մրկեն մարգերը:

Այս մարգերուն վրայ կը դեգերին իսրայէլի զաւակներուն ցրուած ցեղերը որոնք անապատը կարմիրով կը ներկեն ու ոսկորներով կը ճերմկցընեն: Հոս կը թափառի անգղը, ճակատամարտի մէջ մեռած ցեղապետի մը անողոք հոգիի մը նման վեհաչունչ բաղիւններով՝ սոսկալի պատերազմի դաշտերուն վրայ կը թեւածէ, կը շրջագայէ, անտեսանելի աստիճաններով կը բարձրանայ ու երկինքները կը չափէ: Հոս ու հոն հրոսակներու խարոյիին մուխը կը տեսնուի: Հոս ու հոն արագընթաց գետերու եղերքներէն պուրսկներ կը բարձրանան ու անհեթեթ, լրակեաց արջը—անապատի ճգնաւորը—անոնց մթին խորերէն առուակին եղերքը կուզգայ արմատ փորելու եւ ուաելու համար, Ասոնց ամենուն վրայ երկինքը՝ բիւրեղի պէս ջինջ ու յստակ՝ կը տարածուի: Աստուծոյ պաշտպան ձեռքին նման անոնց վրայ դրուած:

Գարբիէլ վաղուց իր որսորդներովը Օգարք լերան ստորոտը այս հրաշքի երկիրը մտած էր: Իվանձէլին ու Պասիլիինց հնդիկ առաջնորդներով օրէ օր անոր թռչող քայլերուն կը հետեւէին, ամէն օր կը խորհին անոր հասնիլ, զայն գտնել: Երբեմն կը տեսնէին կամ կը խորհին թէ կը տեսնեն անոր խարոյին մուխը որ հեռուն առաւօտեան զով օդին մէջէն կը բարձրանար. բայց երբ գիշերը հոն կը հասնէին, կայծերէ ու մոխիրէ զատ բան մը չէին գտներ, թէեւ

երբեմն իրենց սրտերը կը տարէին ու մարմինները կը յոդնէին, բայց յոյսը կախարդ Մօրկանայի (*) նման զիրենք յառաջ կը մզէր:

Իրիկուն մը, երբ կրակը վառած նստած էին, տեսան որ հնդիկ կին մը լոիկ մնջիկ իրենց կարաւանին մօտեցաւ: Տիսուր կերպարանք մ'ունէր. դիտող մը որոշ կրնար տեսնել թէ չատ տառապանք քաշած էր, դէմքին խորշմները վշտի ու համբերութեան նշանները կը կրէին: Շուանցի կին մ'էր որ անդութ Քամանչներու երկրէն—ուր իր Քանատացի էրիկը մեռած էր հնդիկներու ձեռքով—իր հայրենիքը կը դառնար: Խմբակին սիրտը չատ զգածուեցաւ երբ կինը իր արկածները պատմեց, անոնք շերմ ու սիրալիր բարիգալուստի խօսքերով զինք մեծ արեցին: Նէ անոնց քով նստաւ ու անոնց հետ գոզինք մեծ արեցին: Նէ անոնց քով նստաւ ու անոնց հետ գոզինք միւսն ու խորոված կողիկէն կերաւ: Երբ ընթրիքը լմացաւ, Պասիլ ու իր ընկերները, որոնք յովազլի ու եղեցերուի որսէն եւ ամբողջ օրուան ճամբու խոնջէքէն յոգնած էին, գետնին վրայ պառկեցան ու քնացան: Հնդիկ կինը իվանձէլինի վրանին դուռը նստաւ, կամաց ու ցած ճայնով և հնդիկ լեզուի շեշտերուն ամբողջ հմայքովն իր սիրոյ վիպակը պատմեց: Պատմեց անոր իր սիրոյ հաճոյքն ու վիշտը

(*) Մօրկանայ կախարդ կին մ'էր որ իր ետեւ քանի մը ճամբորդ ձգած՝ կ'առաջնորդէր. օրերով շաբաթներուվ լեռներու եւ գաչտերու մէջէն կը տանէր ու տեղ մը չէր հասցըներ: Սա խտալական բանաձեւ մ'ալ է որ գրականութեան մէջ իրեւ յուսախարութեան խորհրդանշան կը գործած ուի Մեսինայի նեղուցէն դիտողը օդին մէջ նաւի, լճի եւ ուրիշ բներեւոյթներ կը տեսնէ որոնք սոսկ աչքի երեւոյթ ու պատրանքներ են:

ու, մինչ նէ իր արկածները կը պատմէր, իվանձէլին լացաւ, գիտցաւ որ ուրիշ դժբաղդ սիրտ մ'ալ իրեն պէս սիրած եւ յուսահատած էր: Շուանցիին շշտերը իր հոգիին մինչեւ վերջին թելը թրթռացուցին, իր սիրտը կանացի գութով ու գորովավ յուզուեցաւ, իր տառապանքին մէջ բերկրեցաւ զի տեսաւ որ ուրիշ վտահար մ'ալ կար իր մօտը, ուրախացաւ որ ինք միայն վշտացած չէր, ուրիշներ ալ կային, որոնք սիրած ու տառապած էին: Ինք ալ փոխադարձաբար իր գլխին եկածները պատմեց: Շուանցին՝ զարմացումի լութեամբ՝ նստած մտիկ կ'ընէր: Երբ իվանձէլին իր պատմութիւնը լմնցուց, նէ դեռ լուռ էր, բայց վերջապէս բերանը բացաւ— կարծես ուղեղին մէջէն գաղտուկ սոսկում մը անցաւ զինք, ցնցեց—բերանը բացաւ ու Մուլիին սէրը պատմեց: Մուլին— ծիւնի փեսան—օրիորդի մը նշանուեցաւ: Երբ առտու եղաւ, Մուլին խղիկն ելաւ եւ արեւուն առջեւ անհետացաւ, հալեցաւ, լուծուեցաւ ու գնաց—հեռացաւ այնշափ որ ալ հարսը զինք տեսաւ: Խեղճ հարսնուկը անոր ետեւէն մինչեւ անտառը վազեց, բայց զայն չգտաւ:

Յետոյ իր ցած ու անուշ ձայնովը, որ կախարդի մը հըմայքն ու թովքն ունէր կարծես, գեղեցիկ Լիլինային անցըերը պատմեց, Լիլինային որ ցնորք մը կը սիրէր: Նէ վերջալցսի լուռթեան մէջ ուրուականի մը ձայնը կը լսէր, որ իր հօրը տան եղեւնիներու մէջէն հովին նման կը չնչէր ու իրեն սէր կը փսփսար: Օր մ'ալ սիրտը հատաւ, ելաւ ու անտառին մէջէն այդ ուրուականին կանաչ ու ծփուն փետուրին հետեւեցաւ. գնաց անոր ետեւէն ու ա'լ ետ չդարձաւ:

Իվանձէլին լուռ ու տարօրինակ հիացումով կը լսէր, մտիկ կ'ընէր այդ կնոջ մոգական խօսքերու մեղմ հոսանքին մինչեւ որ կարծեց թէ իր բոլորտիքի գաւառը դիւթեաւ երկիր մը ու իր սեւամորթ հիւրը կախարդ մ'է:

Իսկոյն Օզարքի լեռներու գագաթէն լուսինը ծագեցաւ ու փոքրիկ վրանը լուսաւորեց, խորհրդաւոր շքեղութեամբ մը մթին տերեւներուն դպաւ եւ իր գունատ ճառագայթ-ներով ծառաստանը գրկեց: Արդէն առուակը հրապուրիչ ձայնով մը կը գըլքլար ու գլխին վրայի ճիւղերը հազիւ լսելի փսխութով մը կ'օրօրուէին ու կը հառաչէին: Իվանձէլինի սիրտը խոկերով լեցուած էր, բայց ինչպէս պաշ ու թունաւորիչ օձը ծիծեռնիկին բոյնին մէջ կը սողայ ու արհաւիրը կ'ազդէ, այնպէս ալ տառապանքի ու անորոշ սոսկումի գաղտնի ու տարտամ զգացում մը իր հոգիին մէջ սողաց ու զինք սրսվացուց: Այս սրսվացուքը աշխարհային չէր. իրեն այնպէս կուգար թէ նա հոգիներու գաւառէն կուգար: Վայրկեան մը խորհեցաւ ու զգաց թէ ինք ալ հնդիկ աղջկան նման ցնորք մը կը հալածէր:

Նէ այս խորհուրդներով քնացաւ, քնացաւ ու երազին մէջ վախն ու ուրուականը անհետացան:

* * *

Առտուն կանուխ ճամբայ ելան. մինչ կ'երթային, Շուանցին ըսաւ. — «Այս լեռներու արեւմոեան զառիվարին վրայ փոքրիկ գիւղ մը կայ ուր միսիոնարներու սեւազդեստ գլխաւորը կը բնակի:

Այդ բարի մարդուկը չատ բան կը սորվեցնէ. Ժողովուրդին շատ բան կը պատմէ Յիսուսին ու Մարիամին վրայով. Երբ անոնք կը լսէն, սրտերնին ուրախութեամբ կը լեցուի, երբեմն բարձրածայն կը ինդան ու երբեմն ալ ողորմագին կուլան».

Իսկոյն իվանձէլին յանկարծական ու թաքուն յուզմամբ մ'ըսաւ, «Այդ միսիոնարին քով երթանք, քանզի հոն բարի լուրեր կան որոնք մեղի կը սպասենա»:

Հոն ուղեցին իրենց նժոյգները եւ իրիկունը, արեւմարի

ատեն, լեռներու շղթային կատարէն ձայնի մը մրմունջը լսեցին ու գետեզրին վրայ կանաչ ու ընդարձակ մարդագետինի մը մէջ քրիստոնեաներու և ճիզուիթ միսիոնարներու վրաները տեսան: Սեւազգեստ Մեծաւորը իր աշակերտներուն հետ մէկտեղ դիւղին աշտարակածեւ կաղնիին տակ ծնրադրած էր, Բարձրը, ծառին կեղեւին վրայ, խաշելութեան պատկեր մը կախուած էր որուն վրայ որիթ մը շուք կը ճգէր ու Խաչեալը իր հոգեվարի դէմքով բաղմութեան վրայ կը նայէր: Սա ժողովուրդին գիւղական մատուռն էր ուր կապուտակ օդային առիքին տակ ծնրադրած՝ կ'երկրպագէլն ու իրենց աղօթքները մանուածոյ կամարներուն մէջէն, ճիզերու հառաջանքին եւ տերեւներու ոսակիւնին խառնած՝ Աստուծոյ կը զրկէին.

Մեր ճամբորդները լոիկ ու գլխիրաց մօւեցան, մորթով ծածկուած յատակին վրայ ծնրադրեցին ու իրենք ալ իրիկուան պաշտամունքին մասնակցեցան և Երբ պաշտամունքը լմնցաւ, Երբ քահանան, սերմնացանին բուռէն թափած սերմին նման, վերջին օրհնութիւնը տուաւ, Սեւազգեստ Միսիոնարը կամացուկ մը յառաջացաւ ու օտարականներուն բարիգայուստ մաղթեց: Երբ անոնք պատասխանեցին եւ այդ ամայի երկրին մէջ իր մայրենի լեզուն իր ընտանի շեշտերով լսեց, աղնիւ ժափտով մը լսնդաց ու զանոնք իր խրճիթն առաջնորդեց: Անոնք խրճիթը գացին մորթի ու խրսիք վրայ նստած՝ լազուտի շօթեր կերան ու ջուրի տոլէն իրենց ծարաւը մարեցին:

Շուտ մը՝ ծայրէ ի ծայր իրենց պատմութիւնը կրկնեցին, ու քահանան վաեմ կերպարանքով մ'ըսաւ,

— Հազիւ վեց արշալոյս ծագեցաւ ու մարեցաւ այն օրէն, Երբ Գաբրիէլ իմ քովս նստած էր, ճիշտ հոն ուր հիմա աղջիկը նստած է: Ինք ալ այս պատմութիւնը պատմեց ու Ելաւ իր ճամբան շարունակեց:

Քահանային ձայնը մեղմ էին անոր շեշտերն ու քաղցր էին իր բառերը, բայց ինչպէս ձմրան ճիւնի տարափները անտէր ու մենիկ բոյնի մը մէջ կ'լինան, իր խօսքերն ալ իվանձէլինի սրտին մէջ այնպէս ինկան:

Քահանան իր խօսքը շարունակեց,

— Գաբրիէլ հիւսիսի գաւառները գնաց, բայց աշունը, Երբ գործը լմնցընէ, նորէն հոս պիտի դառնայ:

Իվանձէլին հեզ ու խոնարհ ձայնով մ'ըսաւ,

— Ուրեմն, Տէր Հայր, ես հոս քու քովդ մնամ մինչեւ որ գայ, զի հոգիս տիրած ու վշտացած է:

Ամենքն ալ այս խօսքին հաւանութիւն տուին: Առտուն Պասիլ իր մեքսիկեան ձին հեծաւ, իր առաջնորդներով ու հնդիկ ընկերով տուն դարձաւ, իսկ Իվանձէլին սեւազգեստ Մեծաւորին քով կեցաւ:

* *

Կամաց կամաց օրերը իրարու յաջորդեցին, շաբաթներ ու ամիսներ անցան, լազուտի արտերը, որոնք իր եկած ատեն կանաչ ու նոր ծլած էին, հիմա անոնք իրմէ աւելի բարձրացած էին ու իրենց ճկուն ցողունները շաղապատուած տերեւներով վեր կը բարձրացընէին ու մենարան կը կազմէին մուրացիկ ագռաւներուն եւ շտեմարան մը՝ անկուչտ սկիւռներուն համար: Ծառերուն մէջէն աշնան հովին խրչըրտուքը կը լսուէր, բայց Գաբրիէլի ոտնաձայնը չէր լսուեր:

Յետոյ, ոսկեղէն եղանակին, լազուտը հնձեցին: Հնձող օրիորդները ամէն կարմիր հասկի առջեւ կը ժիկնէին, զի այդ կարմիր հասկը պիրահարի մը նշանակը, խորհրդանշանն էր, իսկ երբ ծռուկ ու դեղնած հասկ մը կը տեսնէին, վրան կը ինդային ու զայն «Արտերուն Գողը» կը կոչէին:

Հունձքը լմնցաւ ու կարմիր հասկը Իվանձէլինի սիրականը չբերաւ:

— « Համբերէ ու հաւատա՛ , կ'ըսէր քահանան , հաւատա՛ ու Աստուած քու աղօթքիդ պիտի պատասխանէ : Նայէ՛ սա առոյգ տունկին , որ մարդին մէջէն իր գլուխը կը բարձրացընէ , տե՛ս , ի՞նչպէս , իբրև ճշմարիտ մաղնիս , իր տերեները դէպի հիւսիս դարձած են : Մաղնիսա ծաղիկն է ան , Աստուծոյ մատը դպած է այս տունկին . Նա զայն այս անտուն ամայութեան ու ծովու նման անշաւիզ , անչուն անապատի ընդարձակութեան մէջ տնկած է որ ուզեւորին ճամբայ ցուցընէ : Այսպէս ալ Աստուած մեր սրտին մէջ հաւատքը դրած է որ կեանքի անապտտին ու բաղդի փոթորիկներուն մէջ մեր խորհուրդներն ուղղէ : Մի՛ խարուիր կիրքերէն , որոնք մեզ կը մոլորեցընեն : Յ.յո՛ , հրայրքին ու կիրքին բողբոջները և անոնց զուարթ ու գեղեցիկ ծաղիկները աւելի պայծառ ու աւելի անուշահոտ են , բայց անոնք մեզ կը հըրապուրեն ու մեր ճշմարիտ շաւիղէն կը մոլորեցընեն : Անոնց բոյրն իսկ մահացու է , զգուշացի՛ր , չխարուիս : Այս տունկը միայն մեզ ինայ առաջնորդել , այս տունկը միայն (հաւատքը) ասկէ ետք մեզ կընայ աստիտէլի (քաւութեան) ծաղիկներով պատկել , որոնք ցնծախոտի (խորհրդանշան աղաշխարութեան) ցողերով թրջած են :

* *

Այսպէս աշունն ու ճենուը եկան ու անցան բայց Գարդիէլ չեկաւ : Նորահաս գարունը ծաղկեցաւ , կարմրալանջին ու կապտալանջին երդերը դաշտին ու անտառին մէջէն անուշ մը հնչեցին , բայց Գարդիէլի ճայնը չլսուեցաւ : Ամրան հովերուն վրայ զրոյց մը կը շրջէր , որը ծաղկին բոյրէն ու գոյնէն և թռչունին երգէն աւելի անուշ էր , զրոյց մը կը շրջէր թէ Գարդիէլ Սակինայի գետեզրը , Միջիկանի անտառներուն հիւսիսային արեւելեան կողմը բնակարան շինած կ'ապրի :

Իվանձէլին այս զրոյցէն խսոված՝ տխուր հրաժեշտով մը

ու քանի մը առաջնորդներով այդ միսիոնարական դաշտէն հեռացաւ : Այդ առաջնորդները քանի մը մարդիկ էին որոնք եկած էին Սէն Լուէնի լճերը տեսնել : Ասոնք տեսած էին ու ետ կը դառնային , իվանձէլին ալ անոնց հետ ճամբայ ելաւ : Երկար ու վատանգաւոր ճամբարդութենէ ետք , վերջապէս նէ Միջիկանի անտառներուն խորը հասաւ : Որսորդին բնակարանը աւերած ու օճախով ամայած էր :

* *

Այսպէս , երկար ու տիուր տարիներ սահեցան գացին : Խեղճ իվանձէլին հոն կը թափառէր՝ իր սիրականը գըտնելու . բայց ի զո՞ւր : Մերժ Մօրավեան խոնարհ միսիոնարներու « Ծնոհաց խրծիթներու » կը դեգերէր , մերժ աղմկայոյգ բանակներու ու ճակատամարտներու մէջ կը թափառէր և մերժ մենիկ գիւղակներու և մարդաշտ աւաններու եւ քաղաքներու մէջ կ'առանձնանար : Ուրուականի մը պէս կուդար ու առանց յիշատակ մը թողելու կ'անցնէր կ'երթար :

Նէ դեռատիէր , երբ մեծ յուսով մը իր սիրոյ ճամբարդութիւնն սկսաւ . թորշումած ու ծերացած էր ալ , երբ յուսահատութեամբ զայն կը վերջացընէր : Ո.մեն թուչով տարի նէրագեղեցկութենէն բան մը գողցաւ տարաւ , ու իր ետե մթալուուեր խորշումներ ու լայն կնճիռներ թողուց : Ամէն յուսահատ տարի նէրա սիրոն ու դէմքը կոխկատեց և բաղդի արեւին առջեւ խոպան թողուց :

Այն ատեն , երբ ա՛լ վերջակէտը կը դնէր իր յուսահատ գնտուտուքին , ան ատեն իր ճակտին վրայի խոպաններուն մէջ միսրագոյն բիծեր երևան : Ինչպէս արեւելեան երկինքին վրայ , ու գիշերուան մէջ ճերմակ բիծեր — յորեկուան նշանները կ'երեւան , այնպէս ալ իր գեղանի փորիկներուն մէջ ճերմակն ինկաւ ու իր աշխարհային կեանքի կորիզնին վրայ նոր կեանքի մը արշալոյսը ծաղեցաւ :

Ե.

Այն հեշտագուարձ երկրին մէջ զոր Տէլէվարի ջրերը կ'ոռոգեն, այն գեղեցիկ երկրին սիրուն գետեզրին վրայ Բէն առաքեալին հիմնած քաղաքը կը կանդնի — որ պուրակներուն շուքերով անոր անունը կը պաշտպանէ :

Հոն ամբողջ օդը բալասան է ու գեղձը գեղեցկութեան խորհրդանշան է, փողոցները անտառին ծառերուն անունները կ'արձագանդեն դեռ, և ժողովուրդը ուրախ է իր թէ շոճի — փողոց, կաղնէփողոց, մայրի փողոց ևայլն անուններով պիտի կրնայ հանդարտեցնել Տրիանները որոնց մենարաններն աւերած ու կործանած է :

Իվանձէլին, իրը աքսորական մը և նաւարեկ մը, խովկեալ ծովէն հոս ցամաքած ու Բէնի զաւակներուն մէջ տուն տեղ գտած էր: Հոս մեռած էր Հըպլան նօտարը, ու մեռած ատեն իր հարիւրաւոր զաւակներէն մէկը միայն իր գլխին քով ունեցած էր, մէկը միայն իր աչքերը փակած էր:

Այդ քաղքին բարօրիկ փողոցները զինք հիւրասիրած էին ու ինք անոնց մէջ համակրանք մը գտած էր — բան մը որ իր սրտին կը խօսէր ու զինք ա'լ օտար մը նկատել չէր տար: Քուէյըրներուն հեզն ու դունը անուշ կը հնչէին իր ականջին, զի այդ միավանկ բառերը հին Ակադեան երկիրը կը յիշեցընէին ուր ամեն մարդ հաւասար էր, ուր ամենը քոյր ու եղբայր էին:

Երբ իվանձէլինի ապարդիւն և յուսահատ հետազոտումը վերջացաւ ու երբ ալ ևս աշխարհի վրայ իր հալածանքը վերսկսելու յոյսը չմնաց, ինչպէս տերենները լրյօին կը դառնան, այնպէս ալ իր ոտքերը դէպի ի այս քաղաքն ուղղուեցան:

Ինչպէս երբ լերան գագաթէն առտուան անձրեստ մշուշը կը թաւալի ու հեռո՛ւն, մեր առջեւ դաշտավայրը — արևով

լուսաւորուած, գետերով արծաթզօծած, քաղաքներով ու գիւղերով գեղազարդուած դաշտավայրը կը տեսնենք. այնպէս ալ նէ, երբ մշուշները իր մտքէն անհետացան, տեսաթէ աշխարհը իրմէ շատ վար էր, խաւարով ծածկուած չէր, մութ չէր ան, այլ սիրոյ շողերովը լուսաւորուած էր: Այն շաւիղը որմէ ինք քալած էր, իր ետև հեռո՛ւն ժամանակի մշուշին մէջէն հարթ ու գեղեցիկ կ'երեւնար: Իր կրինած ճիմշուշին գեղեցիկ կ'երեւնար: Իր կրինած ճիմշուշը, իր խոնջէները, վշտերն ու տառապանքը մոռցուած տիւուր երազի մը տպաւորութիւնը թողած էին: Շատ բան մոռցած էր, բայց պատանեկութեան ու սիրոյ գեղեցկութեամբն հագուած Գարբիէլը մոռցած չէր: Մոռցած չէր Գարբիէլը .— նա միշտ երիտասարդ ու միշտ գեղեցիկ էր — գեղեցիկ այնպէս՝ ինչպէս վերջին անգամ նշանտուքի իրիկունը անոր հետ պատուհանը նստած՝ լուսինը կը դիտէր:

Մահագոյն լուութիւնն ու երկար բացակայութիւնը անոր գեղեցկութենէն բան մը պակսեցուցած չէին, ընդհակառակն զայն աւելի գեղեցկացուցած: Երբ նէ Գարբիէլին վրայ կը մտածէր, չէր խորհիր թէ տարիները զինքը փոխած էին, իր մտած ումին մէջ ժամանակը մատ չունէր, չէր խորհիր թէ այդ կործանիչ մատը անոր հրապոյրը երիտասարդութեան հետ մէկտեղ փշրած, անոր սիրտը խարկած և անոր հոգին քամած էր ու չէր խորհիր թէ տառապանքը անոր գունեղ երեսին վրայ խորշոմեր ակօսած էր:

Գարբիէլը փոխուած չէր, բայց այլակերպած ու հիանալի պատկեր մ'եղած էր: Նա իվանձէլինի սրտին մէջ ա'լ մեռած գացած մ'էր ու ոչ թէ բացակայ անձ մը:

Ահա իվանձէլին, փորձի ու տառապանքի կեանքէն, համբերութեան, անձնուիրութեան ու այլասիրութեան ճշմարիտ դասը սորված ու ապրած էր:

Իր սէրը ցնդած ու ցրուած էր, բայց անհետացած չէր, այդ սէրը անուշարոյր համեմի նման բորբած էր, բայց ո՛չ

թեթեցած ու ո՞չ ալ պակսած էր։ Հիմա հեղութեամբ ու պատկառելի քայլերով իր Փրկչին նուիրական քայլերուն կը հետեւէր, ա՛լ աշխարհի վրայ փառք մը չկար որ զինք շահագրգուէր, ա՛լ յոյս մը զինք չէր կենդանացըներ ու կեանքի բաղձանք մը զինք չէր ոգեւորեր, հիմա բոպիկ ու արքով ու արիւնոտ սրտով Գողգոթայէն վեր կ'ելէր։

Այսպէս նէ շատ տարի, իրը գթութեան քոյր ապրեցաւ։ Նէ քաղքին բազմամբուս փողոցներուն մինիկ ու թշուառ տուները կ'այցելէր, հոն կ'երթար ուր անձկութիւնն ու վիշտը ինքինքնին արևէն կը ծածկէին ուր նեղութիւնն ու տառապանքը մարդերէն հեռու, մարդերէն մոռցուած խեղճերը կը քամէին ու կը տանձէին։ հոն կ'երթար ու իր հետ ըսփոփանք, միսիթարութիւն կը տանէր։

Ամէն գիշեր երբ մարդիկ կը քնանային, երբ քաղաքապահը փողոցներուն մէջէն բարձրածայն և Ամէն բան հանդարտ է» կը ծայնէր, իր ճրագը միշտ կը պլալար ու պահնորդը ամէն օր անոր մօմին լոյսը կը տեսնէր։

Ամէն օր երբ գերման երկրագործը ճերմակ արշալոյսին կամաց կամաց արուարձաններու մէջէն ծաղիկ ու պտուղ առած շուկան ծախել կուգար, ամէն օր՝ միշտ այս հեղ ու գունատ դէմքին կը հանդիպէր որ իր գիշերային գործէն ու իր հիւանդին քովէն տուն կը դառնար։

* * *

Քաղքին մէջ ժանտախտ մը ճարակեցաւ, որը զարմանալի նշաններով գուշակուած էր արդէն—վայրի աղաւնիներու խումբեր արեւը մթնցուցած էին ու իրենց բերնին մէջ ցորենի հատիկէ մը դատ ուրիշ բան չունէին։

Ինչպէս Սեպտեմբերին, ծովուն մակընթացները արծրթէ գետակ մը կը յորդէն ու մարդին վրայ տարածուելով զայն լճակի մը կը վերածեն, մահն աւ իր բնական եղերքներէն

անդին յորդեց ու կեանքի արծրթէ գետակը աղտաղտին ու Եղի լճի մը վերածեց։

Հարստութիւնը զայն կաշառելու գորութիւն չունէր, ոչ աւ գեղեցկութիւնը բռնաւոր մահը կրնար թովել։ Հարուստ, աղքատ, գեղեցիկ, տգեղ ամէնն ալ հաւասարապէս իր զայրոյթի մտրակին տակ կ'իյնային, կ'լյնային ու կը կորսուէին։

Աւա՛զ, խեղճերը՝ անտուն, անտէր ու անբարեկամ խեղճերը՝ ողորմութեան տունը կուգային, անտուններու տունը մեռնիլ կուգային։

Գթութեան քոյրը գիշեր ցորեկ հոս կուգար կ'երթար։ Մեռնող խղճուկը, մահամերձ տառապեալը անոր երեսն ի վեր կը նայէր ու կը կարծէր թէ անոր ճակատը շքեղութեամբ մը երկնային լոյսի ցոլքերով շրջանակուած էր։ Անոր երեսը այն լուսով շրջանակուած կը տեսնէին որով արուեստագէտը սուրբերու ու առաքեալներու ճակատը միայն կը լուսաղարդէ։ Այն ցոլքերով որոնք գիշերը հեռուէն քաղքին վրայ կախուած կը տեսնուին։ Խվանճէլինի դէմքը լուսով կը փայլէր, բայց մահամերձին աչքին մէջ երկնային քաղքի ճրագներուն լոյսը կ'երեւար։ այն քաղքին ուրկէ շատ չանցած իր հոգին ներս պիտի մտնէր։

* *

Այսպէս, Խվանճէլին կիրակի առտու մը, ամայի ու լսիկ փողոցներէն քալելով՝ Գթութեան Տան գունէն ներս մտաւ։ Պարտէզին ճաղիկները ամրան օդին մէջէն անուշ կը բուրէին։ Նէ ճամրուն վրայ կեցաւ, ու անոնց է՛ն գեղեցիկներէն ժողվեց և փունջ մը կապեց որ մահամերձը անգամ մ'ալ զանոնք տեսնէ, անգամ մ'ալ անոնց բուրումովը բերկրի։

Երբ սանդուղներէն վեր ելլելով՝ արեւելեան հովէն զովացած նրանցքներուն մէջ կը մտնէր, հեռուէն Քրայսթօրչի զանդակատան զօղանջին մեղմ ճայները լսեց, Հովերը՝

իրենց թեւերուն վրայի այդ սուրբ հնչիւններուն հետ, մարգերուն վրայ տատանող, ցնցլուած սաղմուերգը կը բերէին զոր Շուետցիք իրենց Ուեփաք եկեղեցիին մէջ կ'երգէին։
իջնող թեւերու անոյշ հանդարտութեան նման, մեղմիւ մը այդ ժամու խաղաղութիւնը իր սրտին վրայ իջաւ, ու կարծես մէկը իր մէջէն ըսաւ «Քու ճիգերդ ու աշխատանքդ վերջացան»։

Աչքերը կը փայլէին, երբ հիւանդներուն սենեակը մտաւ։ Մշտաջան հոգատարները անձայն հոս հոն կը շարժէին, այրող շրթունքները կը զովացընէին ու կոտտացող ճակատները կը թիշէին։ Անոնք լուութեամբ մահամերձին աչքերը կը փակէին ու անոնց երեսները կը ծածկէին, անոնց որ ճամբուն քով ինկած ծիւնի տարափներու նման իրենց անկողինին վրայ տարածուած կը կենային։ Երբ իվանձէլին ներս մտաւ, շատ մը թոյլ ու նուազուն գլուխներ վեր բարձրացան ու իրենց տառապանքի բարձին վրայ դարձան որ զայն անգամ մ'ալ տեսնեն։ Զի իր ներկայութիւնը, բանտին պատերուն վրայ իջնող արեւու ճառագայթի մը նման, անոնց սրտին վրայ կ'իյնար ու վայրկեան մը կըսփոփէր։ Երբ նէ իր բոլըրտիքը նայեցաւ, տեսաւ որ մահը, իր միսիթարիչ, իր ճեռքը շատ սրտերու վրայ դրած ու զանոնք յաւիտեան բուժած էր։ Մէկ գիշերուան մէջ շատ մը ընտանի դէմքեր անհետացած էին, անոնց տեղը կամ պարապ էր կամ օտարներ լեցուցած էին։

Յանկարծ նէ, իր վախէ ու զարմացումէ բռնուած, իր անգոյն շրթունքներով բերանաբաց ու հանդարտ կեցաւ։ Սրսիուք մը անցաւ իր մարմինին մէջէն, մոռցաւ ինքզինքը, ծաղկեփունջը իր մատերէն վար ինկաւ, մթնցաւ իր աչքի հուրը եւ առառան զուարթութիւնը անհետացաւ։ Իսկոյն իր շրթներէն սոսկալի անձկութեան այնպիսի աղլողորմ ձիչ

մը թռաւ զոր հոգեվարի մէջ չարչարուազն իսկ լսեց ու իր բարձէն թիզ մը վեր թռաւ։ Իվանձէլինի առջեւ անկողնի մը վրայ ծերուկ մը պառկած էր. երկար, ցանցառ ու սպիտակ էին անոր մազերը որոնք քունքերը կը ստուերէին Ծերուկին դէմքը առտուան լուսով ողողուած ըլլալով՝ այնպէս կը թուէր թէ նա կը փոխուէր ու իր նախկին երիտասարդ կերպարանքը կը ստանար։ Զերմին տաք ու կարմիր կնիքը գեռ անոր շրթունքները կ'այրէր, կարծես կեանքը՝ երրայնցին նման, իր դրան ճական արինավով ներկած էր որ մահուան հրեշտակը իր քովն անցնէր երթար։

Ծերուկը, իր հոգեվարքին մէջ, անշարժ ու անզգայ էր, իրեն այնպէս կը թուէր թէ իր ուժապառ հոգին մթութեան անհուն խորութեան մէջ կ'ընկղմէր. քունի ու մահուան մթութեան մէջ յաւիտեան կընկղմէր։

Յետոյ ստուերի այս մթութեան մէջէն լսեց վախի այն ձիչը որ իվանձէլինի կոկորդէն կը թռչէր, լսեց այդ ողորմագիչը եւ անոր յաջորդու լուութեան մէջէն փափուք մը լսեց. լսեց ձայն մը որ սուրբ ու փափուկ շեշտով «Գաբրիէլ» իմ սիրականս Գաբրիէլ» կը փափուար։

Իսկոյն Գաբրիէլ իր երազին մէջ մանկութեան տունն ու Ալղակեան կանաչ մարգերը եւ անոնց մէջէն հոսող սիլվան գիշերը, զանոնք գեղազարդող լեռը, ծառաստանն ու գիշեղակը տեսաւ, տեսաւ իվանձէլինը որ իր մանուկ ու գեղեցիկ հասակով անոնց շուքին մէջ կը քալէր։

Իր աչքերը-հրավառ աչքերը -արցունքով լեցուեցան, Երբ կամացուկ մը թարթիչները բացաւ, տեսիլն իսկոյն աներեւութացաւ, աներեւութացան մարգն ու լեռները. բայց իր քով մնաց իվանձէլին, ի զո՞ւր ներա անունը հնչել ջանաց, անլսելի չեշտերը շրթունքին վրայ մեռան, Ա՛Լ լեզուն չէր

դառնար, բայց ինչ որ ինք չէր կրնար ընել, շրթունքները իրենց անձայն շարժումով լրացուցին : Ի զո՞ւր տեղէն ելքել ջանաց, ծունկերը պաղած կոտրտած էին և անոնց ցուրտ սարսուռը կամաց կամաց սրտին կը զարնէր :

Խվանճէլին անոր քով նստաւ, համբուրեց անոր մահամերձ լրթունքներն ու անոր գլուխը իր կուրծքին վրայ դրաւ : Գարբիէլ իր աչքերը անոր աչքերուն ուղղեց, ու նայեցաւ : Նայեցաւ անկուչտ աչքերով, յոդնած ու տառապած աչքերով անոր նայեցաւ. քաղցր էր, շատ մեջուշ էր իր նայուածքը. բայց յանկարծ լոյսը մթութեան մէջ մարեցաւ, նայուածքները պաղեցան ու քարացան, ա՛լ չիակուեցան թարթիչները, ա՛լ անոնք զիրար շգրկեցին, զի բաղձանքը անկատար էր մնացեր :

Մարեցաւ Գարբիէլի աչքերուն լրյուը, մարեցաւ նա, ինչպէս հովք՝ լուսամուտաէն ներս մտնելով՝ ճրագը կը մարէ, մահն ալ անոր աչքերուն լրյուը մարեց, անոր հոգիէն ու կեանքէն քաղուած վերջին պլազուքը մարեց :

* *

Ամէն բան վերջացաւ, յոյսն ու սէրը, վախն ու վիշտը, սրտին դեռ մանուկ բաղձանքները, չգոհացած փափաքները, խորունկ ու բութ տենչանքները, համբերութեան մշտնջենական անձկութիւնները վերջացան : Մինչ Խվանճէլին անգամ մ'ալ անոր մեռած գլուխը իր կուրծքին վրայ կը սեղմէր, իր գլուխը ծռեց ու « Հա՛յր, չնորհակալ եմ քեզմէ », մրմիջեց :

* *

Դեռ իր տեղն է հինաւուրց անտառը. դեռ հո՞ն չող կը ծծէ ու շուք կուտայ . բայց իր ստուերէն շատ հեռու, իրենց անշուք գերեզմանին մէջ, սիրահարները քով քովի կը քնառան :

Անոնք կաթողիկ փոքր եկեղեցին ցածուկ պատերուն տակ, քաղքին կուրծքին վրայ, անծանօթ ու անուշադիր կը պառկին եւ ամէն օր կեանքի մակընթացն ու տեղատը անոնց բոլոր-տիքը իրենց ծփանքը կը շարունակին :

Հազարաւոր բարախող սրտեր իրենց աճիւններուն կ'ընկերանան եւ հոն կուգան ուր ա՛լ յաւիտեան պիտի հանգիչն Հոն կ'երթան հարիւրաւոր տառապող ուղեղներ, ուր ա՛լ չպիտի աշխատին, հոն կ'երթան հարիւրաւոր աշխատող ձեռքեր որոնք ա՛լ դադրած են իրենց գործէն եւ հոն կ'երթան հարիւրաւոր յոգնած ոտքեր որոնց ճամբորդութիւնը ա՛լ վերջացած է :

* *

Դեռ հոն է հինաւուրց անտառը, բայց անոր ճիւղերուն տակ ուրիշ ցեղ մը կը բնակի, ցեղ մը՝ որ օտար սովորութիւններ եւ լեզու մ'ունի Միայն սգալի ու մըուշպատ Ատլանտեանի եղերքին վրայ քանի մը Ակադեան գեղջուկներ կան որոնք իրենց աքսորէն, հայրենիքի ծոցը մեռնելու համար, իրենց երկիրը դարձան. Տակաւին ձկնորսին խրճիթին մէջ նեղուկը կը ֆըուլտայ ու կլոցը առէջին մէջ արագ արագ կ'երթայ կուգայ : Աղջիկները գեռ նորման գլխարկներ կը հագնին եւ իրիկուան կրակին քով Խվանճէլինի պատմութիւնը կը կրկնեն, մինչ մերձակայ վեհաձայն անտառը իր ժայռուտ խոռոչներէն կը խօսի ու անմիսիթար շեշտերով անտառին հեծեծանքին կը պատախանէ :

Վ Ե Բ Զ

Ծան. — Այս վէպին թատրը եղող Ակադիոյ նկարագրական մասը տես Բիւրակն 1899, թիւ 47-48 :

հայութեայ թագար միջնորդ ողբեկ թէրապաք ունուն
մշյալու ոչ ուսուածաւ ու հօնանմա անդ միջնորդ միջրաց
ուրաք ընուն զարդար ու մաս մայդան զամանք ու ժամ ու

ՎԵՐՋԱԲԱՆ

ընուն զարդ անձան առ առ մաքար մոք ու մատազաք
ու որ ուսուածաւ բառաւ առ անձան մոք ու ուսուածաւ զարդ անձան զամանք անձան մոք ու ուսուածաւ զարդ
մոք ու մոք անձան զամանք մոք ու ուսուածաւ զարդ անձան զամանք

Երկու գեղեցիկ պատանիներու հաւատարիմ սէրը, անոնց
երջանկութիւնը որ կը խուսափի՝ ինչպէս ամպրոպայոյզ եր-
կընքի մը մէջ արեւաշող ամպի պաստառ մը, անոնց դժբն-
դակ բաժանումը, անոնց երկար ջանքերը իրար գտնելու, և
վերջապէս տաժանքներու եւ համակերպութեան դժնէ կեան-
քէ մը ետքը, անոնց կենակցութիւնը մահուան մօտ, — ահա'
կոնկիցլոյի բանաստեղծ ական գեղեցիկ դրուագին ամբող-
ջութիւնը՝ իր ամփոփ վերլուծման մէջ, նիւթը, ինչպէս կը
տեսնուի, զուրկ է այն նորութեան բարձր ճաշակէն, որ մեր
քիմքը կը պարարէ, բորբոքուն այժմէութեանց եւ զարտու-
ղութեանց այս հիւանդու դարուն մէջ: Պատմութիւնը պարզ
է, ու պարզամիտ ալ: Անոր մէջ չես գտներ՝ ոչ խոշոր կըն-
ճիռներ, ոչ ալ խորհրդաւոր մեքենայութեան մը արհաւիրե-
ները որոնք կը պայթին յանկարծ: Մարդոց հոգիներուն մէջ
կը գտնէ անիկայ իր սնունդը: Իրողութիւնը կը քալէ անոր
մէջ՝ նման այն գեղանազ ու լոին առուակներուն, որոնք կը
հոսին մանր ու հաւասար ալեակներով, եւ որոնք կը նիրհնեն
կարծես իրենց խաղաղիկ ափերուն մէջ: Այս կերպով եւ
գաղափարներու այս ատաղձներով է որ յլացուած ու անձ-
նաւորուած են հսկայ գործերը: Խշաճէն, որչափ ալ պարզ
ու կարծառու ըլլայ, կրնայ իրաւամբ նկատուիլ այդ հսկայ

արտադրութիւններէն, որովհետեւ անոր հեղինակը լեցուցած
է զայն իր արուեստագէտ ու բարի հոգիին բոլոր բարձրու-
թեամբն ու վսեմութեամբը, — այսինքն բանաստեղծի հո-
գիովը:

Լոնկիցլո, արդարեւ, արուեստին հուըրը ունի: Գիտէ
պատկերի մը մէջ գաղափար մը զետեղել ու բիւրաղացընել
զայն հոն, ինչպէս վճիր լճակի մը մէջ երկնքին մէկ կապոյտ
կտորը կ'անդրադառնայ, և այս լուսագեղ ցոլացումով յաւեր-
ժացընել զայն ձմարիտ ու խորունկ կեանքով մը: Անիկա
ունի այն հակադրութեանց ներչնչումը, որ բանաստեղծու-
թեան մէջ իրերը կը մարմնաւորէ կարկառուն քանդակի մը
պէս, ինչպէս լոյսը բնութեան ու երանգը պատկերին մէջ
կը ստեղծեն ու կ'անձնաւորեն գեղեցիկ դիրք մը կամ դիւ-
թահրաշ դէմքը մը: Անիկայ կ'ըմբռնէ այն խորհրդաւոր կա-
պերու գաղտնիքը, որ կայ հոգւոյն հրճուանքին կամ տա-
ռապանքին եւ բնութեան մէկ տրտում կամ ժպտուն տեսիլ-
քին միջեւ, եւ այս կերպով է որ կը յաջողի քերթել մարդն
ու բնութիւնը, զանոնք իրարմով ամբողջացընելով ու տեսլա-
կանացընելով: Բայց բոլոր այս ձիգերով մէկտեղ, որոնք ա-
մէն բանաստեղծի համար հասարակ են, անիկա ունի ձգտում-
ներ, նախապատութիւններ, մէկ բառով կերպ մը որ, ե-
թէ մէկ կողմէ իր հանճարին կուտայ բնամոյն երանգ մը,
միւս կողմէ կը բանտէ զայն որոշ սահմաններու շղթայաւար-
քի մը մէջ: Անիկա բարերար արփիին պուէտն է, անրիծ
արտերու, քաղցր զեփիւոին ու քնքուշ հոգիներու պուէտը:

Ինչ որ իր հոգին կը փոթորկէ, բնութեան խորհրդաւոր
լուութիւնները կամ անոր լուռ ձայներն են: Ինչ որ յոժարա-
կամ դուրս կը հանէ մարդկային հոգիին, անոր շերմեռանդ
ամփոփումները, երկիւղած խանդաղատանքն ու զգուշաւոր
անձնազոհութիւններն են: Եւ որովհեակ զգայուն է ինք, ու
գիւղական նկարի մը մէջ կ'ըմբռնէ ամէնէն աւելի պայծա՛ռ,

Հանդա՛րտը , մորմոքի՛չք՝ մարդկային սրախն մէջ ալ ամէնէ՛ն աւելի կը փնտռէ գթութեան , արդահատանքի և համակերպութեան զգացումները :

Իր քերթուածներուն մէջ երկող մը կայ , որ իսկապէս կը բացատրէ անոր խոհերուն վեհութիւնը .

Սրւ է Սէր
Մտուեր է Հեն : (*)

Լոնկիէլլօ տոդորուած է բոլորովին այս յուզիչ գաղափարով , և կը բաւէ այդ երկողին իմաստը վերլուծել՝ հասկընալու համար թէ զգացումներու ի՞նչ փաղփուն ծիածան մը կը գառի այդ սիրելի տաղանդին մէջ :

Բայց ինչ որ ամէնէն աւելի արժէք կուտայ այս բանաստեղծական հրաշակերտին , կրօնական ջերմին զգացումներու ինքնարուս սլացքն ու բարոյական խոր նկարագրի մը արտայայտութիւնն է : Լոնկիէլլոյի իմաստասիրութիւնը , միամիտը ըստ ինքեան , չունի փարդապետական նրբութիւններ , եւ մօտէն կը գրկէ կեանքը , անոր պարտականութիւններն ու անոր պայքարները : Իր իմաստասիրութեան , կրօնին , բարոյականին բո՛ւն ոգին է համակերպութիւնը . թէեւ այդ մեծ առաքինութիւնն ըմբռնելու և գործ ադրելու երկու կերպ չունին մարդկի , բայց տեսակ մը համակերպութիւն կայ , որ մտքի ստորնութիւն և բարոյական կորովի անկումկ'ենթալրէ միայն : Այսպիսի համակերպութիւն մը կը նշանակէ տեսակ մը հեղդութիւն ու լքում , — բացասական ոյժ մը զոր բնութիւնը դրած է այն անարդ ու գուեհիկ էութեանց համար , որոնց անձնապաշտպանութեան միակ միջոցն է սուտ մեռել ձեւանալ , երբ չարիքը կը մօտի . միջոց մը , որուն գաղափարի մարդը չափափ կրնար դիմել առանց ամօթի : Այս տեսակ համակերպութիւն մը կամքը կը ջլատէ , գործնէութեան զբու-

(*) Love is sunshine , hate is shadow !

պանակները կը թուլցընէ , մարդուս հոգին , միտքը , մարդինը կը նախաղատրաստէ տեսակ մը անզգայութեան :

Այս տեսակ համակերպութիւնները կը մղէ քայլայման , ու կեանքը կ'այլափոխէ կանխահաս մահուան մը , մարդը դարձընելով անտարբեր՝ բոլոր անիրաւութեանց , ու ջերմեռանդ հպատակ՝ բոլոր դիպուածներու :

Լոնկիէլլոյի բարոյականն այս չէ՛ սակայն , ու ասոր մէջ է ճշուե այս գրքովին մեծ շահեկանութիւնը : Անոր բարոյականն ունի բարի ու սրբազն բան մը , ու կը ճշիէ այն սահմանը , ուր համակերպութեան զգացումը կը դառնայ խոստվանելի՛ , բանաւոր' ու քրիստոնէ ավայել : Անիկա չի ժիատեր երբեք տեսական ջանքը , կեանքի դիւցազնական մարտը : Անիկա չի փախցըներ երբեք վտանգէն , վշտէն , մահէն : Անիկա կը տեսլականացընէ իսկ զանոնք և մարդկութեան բիրտ կոււը կը նկատէ նախատեսուած՝ հանձարեղ բան մը , որ կ'ազնուացընէ մարդը : Ամերիկացի բանաստեղծին գործը , այս ընդհանուր և բարձրագոյն տեսակէտէն զատ , շահեկան է նաև սա՛ մասնաւոր տեսակէտով թէ անոր մէջ կը պատկերանայ երկու այլասեռ ժողովրդի ծուլումէն յառաջ եկած նկարագիր մը :

Պարտականութեան կիրքը , կիրք մը էապէս անգլիական՝ իր անվախ հերոսութիւններով , և հայեցողական կեանքի սէրը՝ իր բոլոր թուլաւթիւններով եւ չլամութիւններով , իրարութաղիսած են Ամերիկացի պուէտին հոգիին մէջ , և այս ընդդիմամարտ կուիէն առաջ եկած է տեսակ մը կրօնական ու բարոյական մաքուր ընտրականութիւն (eclectisme) :

Կրօնական սկզբանց այս նոր դիմայեղութեանց մէջ , մտածումը խիստ է ու աններող , բայց պատկերը շքեղ ու յանկուցիչ : Նոր աշխարհ մըն է ան , որուն լեզուն լատինական է ու հոգին սաքսոնական : Ըսել չենք ուզեր սակայն թէ այս

Հրաշալի քերթուածը, որուն մէկ հակիրծ ամփոփումը կուտանք, մեր ընթերցողներուն, այդպիսի վարդապետական դաւանանքէ մը բխած ըլլայ: Ա'չ, Պօղ եւ Ա.իրգինեի պէս, Խվանենելինն ալ քրիստոնէական մաքուր հաւատքէ բխած հովուերգութիւն մըն է, շիկնոտ ամօթխածութեան և պատկառոտ համեստութեան անուշահոտութիւնովը լի, Բարոյակառնութիւնը լեցուցած է անոր ներքին ալքերը և անոր բոլոր բանաստեղծութեամբը հագուած: Խմաստամիրութիւնն նոր մէջ խտացած է, ինչպէս լուսոյ հեղեղ մը գեղեցիկ դու անկարի մը մէջ: Խվանենելինին իսկապէս գրական գործ մըն է, պարզ, չքե՞ղ, միակե՞րպ: Իր պատմութեանց հմայքը, իր պատկերներու շնորհը, իր դէմքերու անքծութիւնը, իր նկարագիրներու պարկեշտութիւնը Խվանենելինին ոռ ծեն տեսական յաջողութիւն մը, ինչպէս Ամերիկայի՝ ն, ուր և Խնդիրյ և Մրանսայի մէջ: Բոլոր մաքրահոգի պատամիները, որոնց ուղղուած է մասնաւորապէս այս պատմութիւնը, բոլոր ուրովագութ մայրերը, և բոլոր ուղղամիտ անձերը պիտի կարդան զայն, որովհետեւ երկու մեծ բան կայ այս պզարի գըրքն մէջ, — Բնութեան Սէլը, և Մարդկութեան Սէլը, ինչ որ Սատուծոյ Սէլն է իսկապէս:

Համայնքաւ աշխած վե արդի ըշտի մասն տուարական պահ է համար ուղղուած այս պատմութիւնը մասնաւորապէս մայրէաւ ով աղասիք:

Համարակիչ — ՍՄԲԱՑԳԱԿԻԹԵԱՆ

Գալասիկե խան, Պահնէ Գափու Կ. Պոլիս

(ԾՈՅՏՈՅԾՈՅ) Հայեաւաբարան զայգու նախարար առան ջնի ընսկեցութեանը դու այս ընազըր մայրէան մաս ու ընդունակ պահ, բայց առ ու ապա ինչու չ մաքութեալ մարդէանը, մա չ այս շնորհը ուն չ զբար պահ է պարագան զայք ունչ ընդունակ մաքութեալ մաքութեալ մաքութեալ ու

Հայաստանի Ազգային գրադարան



NL0420600

